

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՀՐԱՆՏ ՍԱՄՈՒԵԼ ԳՐԱՏԱՆ

Դ. ԳԵՂԱՐՔՈՒՆԻ

ԹՕՇՆԵԼԵՆՎԵՐՁ

Վ Ե Պ



Բ 1 Ա 9 Ր Յ Ի 4 Զ

897.99

9 - 42

Թ Օ Շ Ե Ե Լ Ւ Ն Վ Ե Ր Զ



18.05.2015

0005 MAL 16

ՃՈՃՈ

Թ Օ Շ Ն Ե Լ Է Ն Վ Ե Ր Զ

Ամեն իրաւունք վերապահուած է հեղինակեն:



46848. 64

Տպ. Թ. ԻԶՄԻՐԼԵՍ.Ն — Փլովտիվ
1934

Ես զայն փնտռեցի, բայց չի գտայ.
Եթե հանդիպիք իմ սիրականիս,
Ըստ իրեն.
Որ ես հիւանդ եմ սիրով:

ԵՐԳ ԵՐԳՈՑ

Ա Շ Ո Ւ Ջ Ա Խ Վ Ա Ր Ա

Տ Ա Ր Ա Վ Ա Խ Վ Ա Ր Ա

Տ Ա Ր Ա Վ Ա Խ Վ Ա Ր Ա
Տ Ա Ր Ա Վ Ա Խ Վ Ա Ր Ա
Տ Ա Ր Ա Վ Ա Խ Վ Ա Ր Ա
Տ Ա Ր Ա Վ Ա Խ Վ Ա Ր Ա
Տ Ա Ր Ա Վ Ա Խ Վ Ա Ր Ա

Տպուած է առաջին անգամ Կ. Պոլիս, «Հայ
կին» կիսամսեայ հանդեսին, 1 Մայիս 1928 էն
16 Յունուար 1929 ի թիւերուն մէջ:

ՄԱԿԵՆԹԱՅՈՒԹԻՒՆ

11.

Աշուն է:

Նոսած կը մտածեմ ոչնան մը վրայ:
Եա կու զան տնցած օրեր, սրոնց ցերեկ-
ները մռթ, լուկան էին այսօրուան նման, և
գիշերները լռո, երկար: Չեմ ախրիր սակայն,
պատկերներն տնչնց չեն ընդվեցներ զիս իրենց
դէմ:

Ասլրեցայ անփայթ ու զռւարթ: Անզգալա-
բար սահեցան ցերեկները, նամանաւանդ՝
երգերու պէս թռան, զիշերները:

Եւ կը տեսնեմ հիմայ նորէն, իսաւլիսյ այդ
ծովհպերեայ հին քաղքին ձամբաները նեղ, պա-
ւաները պերձ:

Ժաղսվրդային թաղերուն փազաց հեր-
անելք:

լոեր ձեզ, կը վարուին հետեւնիդ կոշտութեամբ, կամ թողած են պատերեանուդ:

Իսկ բնակարանէս քիչ չեսու կը փռուէր անելոր ծովը:

Կը լսեմ ափին զարկած ապատկներուն շառաչիւնը:

Կը գիտեմ իրար զօակիտանոււող ալիքները ջլապինդ, և կ'արձագանցէ ականջներուս մէջ այդ փրփրերախ հսկաներուն մուտնչը սարսուազու:

Յետոյ, տհա ափի մեծ ձերմակ քարերը, որոնց վրայ կ'երթայի նստիլ երբեմն, խաղաղ լուսակ դիշերներ և կը ծխէի նայելով լոյսի շիրակրուն ծփանքը ծովուն փոթուած քամաւին վրայ:

Եւ ասմաք լոլորը նորէն զիս կը լիցնեն անհաւն ուրախութիւնով ու այս պահուու կը տեսնեմ պատկերը և շրթներուս վրայ ունիմ անունը քնքոյշ աղջկան մը՝ Հայկունին, որ հն ձանչցայ:

Բ.

Քսանըչորս առբեկան էի:

Երազներս, յայսերս, աշխատաւթիւններս զուտքութիւններս, բարութիւնն և չարու-

թիւնս անգամ վագքն ու կորովն ունէին առարկիու:

Կրկին կը ջանամ վագել, սակայն ճամբան սաէպ կ'ստէսլու իմ կ'նալ յայանուող խութերու ասաջ:

Կը նայիմ, կը չափեմ զանոնք, և կը կշռմ ինքպինքս: Աւ կուասու, երբեմն կը պարապրեմ անգամներս ցատկելու:

Մինչդեռ այն օրերուն, վստաչ կը ցատկէի տմէնուն վրայէն, ասանց մտածելու թէ սուսնած պաշտու կրնամ սայթաքիլ, իյնալ և ջախչախել թես:

Ի՞նչ ըսել է իյնալ, զազափարն իսկ չունէի:

Հիմայ ու թէւ երիտասարդ կը նկատուի:

Զեն պակսիր նորէն զուտքութիւններ, անակնկալներ, միշտ արաւեստագէտի մը, զուսնաւորող, համեմող օրերս, չունչ առւող շարժումներուս, լեզու այն փոթորկոս կեանքին՝ որուն մէջ կը լոգամ կասաղութիւնովը կրտսեալ աղջւ մը:

Կը պարսւրութիմ սիրով, և անդրադանտեր կ'արգահտախմ կնօջո սր կը սիրէ մասցած ինքպինքը: Եւ հետանալով ինձմէ պիտի կարենաց գանել առելի բարւոք ու ուրախ կեանք, ոչ' ուլ:

* * *

Դարձեալ բալորը զոււարթ կը տեսնեն զիս:
Բայց ոչ ոք կը կենաց, կը զիսէ այն ծիւ-
ծաղը որ թառած է դէմքիս վրայ, չասկնալու
համար խենդի՞ է թէ խելօքի և կամ արրածի:

Ես կը ծիծաղիմ, ան կը պաճուճէ դէմքս
կ'ոսկեզօծէ զիս ու կեանքս ամէնուն տուաջ:

Եր երթեմն, կը ժապէի, պարզ, զիսիս, փո-
խանցիկ ցնծութիւնով: Այս այսպէս չտեսեր
սակայն, յետոյ կը փորձեմ ժապէի, և ամէնա-
գառնը, նախ ինքզինքս կ'աշխատիմ խտրել
անով:

Իսկ հիմայ ահաւասիկ կ'երթամ յաճախ
կրիին նսուիլ զինեատն մը սեղաններէն մէկուն
առաջ, որ որ աղմուկը կուիը անպակաս է:
Կը խժեմ:

Եւ ես ալ կը պսսամ, կը խնդամ բարձրա-
ձայն:

Կը հայէսոյեմ, կը կոսւիմ, և սակայն չեմ
կրնար վանել մաքէս իրականութիւնը:

Ամէն օր ես կը տեսնեմ այլես իյնալը
զլիսէս մազ մը, բերնէս պակսիլը տամամ մը: Եւ
կը ցաւիմ որ երթեմն անփայթ կը նսուի ու
խուզիլ կու տայի վարսերս, պղափէ խիթ մը կը
գրգռէր զիս հանել տալու ակսաս:

* * *

Տաղիներն անցան:

Այս աշաւնը իր կէս ցաւրտով, խոհաւով,
մշուշով նման է այդ հին աշաւնին :

Սակայն ամէնն ալ այսպէս չե՞ն քաղեր:

Նոյն քաղաքի՞ մէջ չեմ տպրիր:

Երկեմնի աւնեցածներէս շատերը կը պակ-
սին, մնացածներն ալ փախուած են անձանտ-
չելիորէն:

Ես ալ չեմ հին աղան:

Բայց կ'ուղեմ ըլլալ ան աղան անփայթ
ու զուարթ:

Գիներտափակի՞ մը վրայ չրթներս միացնել
աղջկան մը շրթներուն:

Սիրել:

Մսիկել:

Եւ սէրս ու սիրածս մասնալ չեսաւուր
փողոցի մը մաւթ անկիւնը:

Ի՞նչ լաւ է մասնալը:

Զըշելը:

Չմասնալը:

¶.

Անչսպաւթեամբ կը նայէի բուրբին: Կը
խաղայի արեւու չեա, չմատծելով թէ վեր վեր
նեաած պահուա կրնայ շեղիլ ու իյնալ վար և
փշրուիլ անդարմանելիօրէն:

Կըլլային օրեր ու որ սւնկացածս ու ինքն պիեքս անհաշիւ կը մախէի, անտառիլով զբյութիւնը վագուան:

Տեսնադները տատնց քաշուելու որիկայ կ'անուանէին և այդ չէր վիրաւերեր զիս, բարբաքեր իրենց դէմ:

Ուղին մէկ է, միայն քայլերս ու ժամանակն է փոխուած, իսկ մարդիկ չեն ահաներ, չեն ուղեր, որովհետեւ փոքրիկ անուն մը ունիմ, տւելի նոր ու կակիկ զգեսաներ կը կրեմ, թէեւ իսկական որիկայ մը, անհոգ ինքինքը հաճոյքի յանձնած, և առիկա կը զայրացնէ զիս ու կը հայնայեմ լոլոր չոզոքորթողներաւն:

* * *

Մաքուրի ու աղասի մատհոգութիւնը չունէի:

Հիմայ ու, որովհետեւ ևս ու քաղքին սաւայատիներուն վրայ հասակ երկնցուցած և անոր ազգուկովը խենդիցած, ապաստ, մրսու աղայ մնմ:

Եւ առանցքով կը հպարտանամ, արհումարհանքով կը նոյին, մաքուր, տառպջ, կայտառող որ աղատ տրեստ տակ ծնած, զաշակուկանէին նետ մեծցած և հալին, տրեին շունչով սոկոզօծ զէմք ու ձեռներ ունին:

Պ.

Օտաւ մը աշուններ անցան բայց ես չլէշեցի, չմատծեցի այդ լուսարփի քաղաքին, իր աշուննի երանգներուն, հոն ապրուծ ուրախ օրերուո, երրեմնի զուտթթ կետնքիս վրայ:

Բայց այսօր պաստառներո խառնած պահուս ձևոքիս եկաւ կիսաւերս նկար մը:

Զարութիւն է սո պաստառին ըրածը, որուն վրայ զես չկլորցած զէմք մը, քանի մը գունուուր անուղիղ գիծներ կան և առղին անդին նկառաւած. ձեւ չասած կազոյտ ծաղիններ:

Յիշատակ մը քրքրել զիմացինիդ մէջ երբ ան կարօսր պիտի մնայ, զեղեցիցնելը, ազնուացնելը զայն, վատաւթիւն է:

Եւ ան դէմս սո կիսաւերս պատկերին զէմքը կը կլորնայ, կ'ալնուանոյ, կ'աղւարնայ լեզու շարժում կ'առնէ ու կը խօսի:

Յատակ կը աւենիւ չայկառին կրկին: Կը ճշգրին քավո՛ բոլոր զիծերը ապաւր: Բառերն ու շարժումները ևս կաւզան իրենց խոկական զօյներով, իմաստով:

* * *



Ներ բայց բասոր չըթները նորէն կիսաւ
բաց են:

Երկչոտ ժպիտ մը կայ դէմքին վրայ, կար-
ծես ընդհատուած հարցում մը ունի:

Վիրաւոր եղնիկի մը պէս կքած է մէկ
կողին ու ցուահար կը լու:

Իրէն ըստծ էի «Գեղեցիկ և»:

Թէկ ամէն կին իր ձեռջ հաճելի է ինձ:

Թէրութիւն ունեցողները չեն պակսիր-
սակայն թիրութիւնն ալ հաճախ ինքնասապաւ-
թիւն մը կուտայ նման առաւելութեան մը և
կընէ չետաքրքրական:

Իսկ բայր անոնք որ գեղցիկ կը նկա-
տուին, ընդհանրապէս, քիչ թէ շտա կը
նմանին իրարու:

* * *

Ի՞նչու կը մտածեմ իր վրայ:
Չեմ սիրուած՝ այսպէս կ'ուզեմ համազել դեռ
ինքինքու:

Կ'երինին պատճառած ցաւերս, իրմէ ասդին
անցուցած օրերս, կը ականիմ չարութիւնս ու
կը շառագունի:

Եւ յետայ, հիմայ պէտք չէ որ մտածեմ
ուիիշ կող վրայ, կը սիրէ զիւ, կիւսին:

Յաճախ, ևս ալ իրէն կ'ըսիմ միայն քեզ կը

կը սակմ, և նէ առաջին կինը չէ զոր կը
խարիմ:

Բայց կրնամ վստահիւ, համոզուիլ թէ չի
խարիր նէ ալ զիս:

Զմանածեր ուրիշի մը վրայ, և կամ չնու-
յիր ինծի այնպէս, որ կ'ըլլան բոլոր տյրիրը
նման իրարու:

Կը չարախօսեմ:

Կը տեսնեմ բոլոր զիս չըջապատողները,
իմ ոնչնորհք պատկերիս պէս:

Ե.

Նկարելու համար կերթայի լճակին կըզի-
ներէն մին:

Լրաւասնային իրինամուտներ յաճախ
նաև կը մնայի հոն, նստած քարի մը կուշալը
կը դիսէի արեամուտը, և յետայ լուսնածագը:

Սն կը բարձրացնէ վեր իր լուսազօծ զլու-
խը ծառերուն ոազարթներէն: Եւ բարձրացած
կը նայի վար ծովուն հայելիին մէջ:

Այդ պահուն արդէն լուս կ'ըլլային ձայ-
ները, բնակիչները ամփոփուած իրենց տունե-
րուն մէջ, կարծես թէ ապրող չկայ, սա հողի
շերաը բրդած չէ քաղքին տառնէն:

Հանդարա կը դիսնէ հեռուն, լուսնի լոյ-
սով ջուրին վրայ սեցաղ ստուերները և անոնց
չարժումները:

կրուկներով կօշիկները՝ թէև ինքն ալ բարձրացասակ չէ:

Գիտելով մատեցիք, քաղքուհին մը սաքը. կօշիկի այս ձեւը շատ հեղ լու նշտակութիւն չունի:

Եւ մենք, կը ծանօթանանք իրարու նաւուն վրայ՝ տւելի ճիշդը նու մատ տաենինի կը մօտենանք մէկութիւն:

Մեր շոգենաւն ալ քաղաքին չափ յաւազշղիմութիւն ըրած է գարսոս մէջ: Իր քայլերը կը դանդաչին, ձամբան կ'երկարի մեղ տւելի մաերմացնելով:

Զ.

— Դուք նկարիչ եք, յանկարծ դարցաւ նէ ինձ, մայրենի լեզուսվու:

— Ինչէ՞ն կը հետեցնէք այդ, Օրիարդ, կը պատուխանեմ ուրախացած, ևս ոչ մէկ իր կրեմ նկարչի:

— Ձեր զգեստներուն վրայ գանուսող ներ կի արածաներէն: Ձեր երկար խոռնակ մազերէն:

— Բայց ես կարող եմ ըլտե ներկարար:

— Ես տեսած եմ ձեզ, նաև հոն, վարը, պալատին պատին քով նստած նկարելնիդ, կըսէ:

— Իրա՞ւ, ու բարձրածայն կը իննգամ:

Դու շատ միտմիան ես, կը մատեմ և չեմ

Սա մօսի լողին ինքնիր վրայ կլորցած սպնիի մըն է նման:

Աւելի հեռուն, ոլացող զանդակառու հովը, կր ձեւացնէ ընձուղա մը, մինչ աւելի անդին ուրիշ մը, արածող եղի մը երեսյին ունի:

Եւ լուսնին հնա կը քալին անոնք, կը փսխեն իրենց պատկերն ու ձեւը:

* * *

Ամբավերջի պայծառ միջօրէ մէքր:

Վերապանալու համար կ'ասլատէի նուռաւն և կը նայէի հնուռաւն, ջուրերուն վրայ թռչառ աղկէոներու որսին:

Ճամբարն իսկ առաջ կը լուսի անձեռու թիթե խշորին մը:

Նուակայքին կը մօտենար և որ առ ի աղջիկ մը:

Վերջերս, յաճախ հանդիպած էի անսար: Ետառ որոշ կը յիշեմ, օր մը նոյն կզզիէն վերապարձիս էր, զարձեալ զանուեցանք միենոյն հաւուն մէջ, և կ'ընկերանար իրեն զուարձաւ խօս պարսն մը սպիտակ մաղերով:

Ան օրուան նման փոքրիկ յարդէ զլխարի մը ունի, պարզ ու աժանդին: Հազած է մութ կապայա զգեստաներ, որ վերաներկուածի փայլը ունին, բայց դրաւեց ուշադրութիւնս իր կարձ

թողաւր սր կարմրած մնայ, կ'ընդհատեմ լոռւ
թիւնը հրաւիրավ ուշադրութիւնը բացուած
հորիզանին վրայ:

Լոյսի ցոլքավ, ջուրին մակերեսը չարժող
քաղաքին ստուերներաւն և անսնց գոյներուն.

— Տես, Օրիորդ, սա մէկը կը նմանի խեղ-
կատկի մը, սր ինծի պէս իր զգեսաներուն
գոյներու արատնիր է թափեր, խառնակ մազեր
ունի և կը ծոփ այս կողմ, այն կողմ, նման
հողմատատան ձիւղի մը:

«Միիվա սկիաւօնի», կը պառայ նուազը:

Քարափը, բաժնուեցանք իրարմէ:

Կը քալեմ տուջ, մատծելով իր բառերուն,
համե իմ վրաս:

Իրու, օրերս ալ զգեսաներավը շատ մը գոյներու:
Հոկ մաքերս խառնակ, նման մտղերուս՝

որ այսպէս երկարելով չգիտեմ ուր պիտի հաս-
նին:

* * *

Նոյն կղզին վերադարձին, կրկին երբեմն
հանդիպեցանք իրարու, կարծիս առանք ծրագ-
րուած ըլլային:

Ան կը հետաքրքրուէր աշխատութիւներու-
մը, և կու տայի ծանօղութիւններ անսնց

վրայ: Կը խօսէի խանդավառութիւնով և պարզ-
օրէն:

Օր մըն ալ, հրաւիրեցի աշխատանոց, տես-
նելու նիստներս:

Խօսացաւ դաւ թէե, պահ մը մատծելէ
յետայ:

Ե.

Կոնցնին օրեր:

Վերջերւ, չէի երթար կղզին:

Մշաւը թառեր էր քաղաքին վրայ, ստէոլ
կը մաղուէր անձրեւ:

Չէր ժպանի արմէր, չէին երգեր մարդիկ և
դրացաւչիներէս ոչ ոք կ'երեէր երգիքին վրայ:

Փակաւած, տան մէջ կ'անցընեմ օրերուս
մէծ մասը, փորձելով աշխատիր, բայց չե՞ն շար-
ժիր մատներս, գոյնենը իրարու քով չէին
դար:

Կը կարդամ, ստկայն ի՞նչ, բառերը չեն
երգեր, չեն պատճեր, կը ծանրանան աշերս,
զլուխս կը կախուի տուջ ու կը փակաւին
թարթիչներս:

Կը ծլոէի:

* * *

Ուրախ, արամաղբուած, ու լ'ցուն չօճաւ-
թեաիր աշխատելու օր մըն էր:

Առառնեն, գուշս հայտած պահուս հանդիպեց
յայ դրացուհին:

— Բարեւ, շատոնց է աեռնուած չունինք,
շատ քիչ կ'երեխս, արևածաղիկի պէս՝ իմ կողմա
կը գառնաս երբ արեւ կայ:

— Եղանակը թաց է, ու երդիք բարձրաւ
նաւ կարելի չէ: Իսկ Դուք, շատ զբաղած ըլլաւ
լու էք, կամ շուտ մոցող խօսացածնիդ:

— Ոյդ ոչ բայց...

— Բայց գուռ ունի մեր տռւնը, ըստ և
շատապաքայլ հետացաւ երդիքէն:

Մատծեցի կեցած պատռւչանին տուած՝ նե
ինձ «Դուք»ով պատասխանեց, ոս լաւ նշան է,
յետոյ, յիշեցուց իրենց տան դուռ ալ ունենալը,
ճամբան ու լ գիւրացաւ:

Ես չնորհալի կը գտնեմ, այս, հետաքրքրաւ
կան է, խոսացած ալ եմ նկարել, անշուշտ, այդ
պատճառ մըն է, ինչպէս շատերաւնը, բայց պէտք
է սահմանել անզը՝ հո՛ն, թէ հո՛ն:

Որոշեցի ամէնէն ուշը այսօր, այս, կէս
օրէն ետքը:

Աըսիմ, «Ժիրայր, ապաւըլ տաք տաք կը
խըմէն» հեռանալով պատռնէն:

Ինչ տարօրինակ են սա կիները, կը ըլլաւ
անսարքեր, կը վշատէրին, կը ցաւին ուղղակի:
կը մասենաս ու բան մը կ'ուղես, կը մերժեն:
Կը խնդրես, կը պաղատիս, կը շնորհեն սիզալով:

Բայց, երբ կու տան իրենց չաճոյքովը,
առառաջեռնութիւննին չափ չունի:

Ը.

Նոսած, մեծ աշխայմագ կը մեծցնէի նկար
յը, գործը կ'ընթանար արագ ու լաւ:

Աչա, կրցի գնել ոս աղուն այտին վրայ
յաղիս մը:

Կը հարցնեմ, «Ատահակ, զ՞ո՞վ կը թակար-
դես»:

Իսկ ան, լուս կը ժպափ լուլոր զինք գիստղ-
ներուն, ինձի ալ:

Բայց ես ինչո՞ւ եմ ուրախ՝ աշխատած
պահուս, հանկարչ հարց կուտած ինքզինքիս:

— Ի՞նչ բան կը զուտթացնէ քեզ, Ժի-
րայր, արեէն հաց չի թափիր, ուրին ալ չի կրշ-
տացներ, եթէ այսօր, կամ ուժէնառաշը վաղը
առառ, չկարենաս ծախել մի նկարատախակ,
սաղանդաւո՛ր նկարիչ, թէյիթ չուրը պաղ-
պիսի մնայ և առանց շաքարի: Ծխախոսիդ
առուֆը դատարի: Հացավաճան ալ հաց վոխ
չիսար, մանաւանդ նարիչին:

«Իսկ քու նկարները՝ այդ ծուռ ծուռ,
անսովոր գիծերու, զայններու, հաւաքածնե-
րուն ոչ ոք կը նայի: Սա սահակին միկան

ալ կը հրապուրէ քեզ նուան անկուտիմի քանի
միամ իսներ, որոնք կը ծաղրուին մեծ մարդոց-
ցէն:

«Ճիմար ախմար դուրս մի ատր, երբ քու-
կը լեցուն է, աւելորդ է վնարիլ գլխուն մէջինը:
«Փնչուղ է պէտք, թէ ի՞նչպէս է ունեցեր:
«Ունի՛, տէրն է այսօր անոր, ահա՛ կարե-
ւորը:

«Եկտրներդ շիտակ են ու յաջող, միայն
քեզի համար, քեզպէսներուն, բայց քեզմալ
զատիկ չիգար:

«Բայց իրաւունքը, որո՞ւնն է:

«Մի՛ տուարիկը, աղա՛յ, իրաւունք ու-
նենալը չի նշանակիր հաց ունենալ իսկ դու-
հաց չունիս:

«Կ'ըսեն առւր իրաւունքը որ ատնք հաց:

«Մի՛ վշտանար անոնց, քու հայրդ ալ
այդպէս կ'առաջարկիւր քեզ: Իսկ մայրդ, խեղճ
ու բարի կին մըն է, գաղափարն իսկ չունի
իրաւունքին: Զաւակն ես, կը սիրէ, և միտյն
այդ զայտթիւն ունի:

«Զես ուզեր, լաւ, կրծէ՛ այսօր ունեցած
հոգիդ կաորը: Վաղը երբ չկարենաս զանել
քեզ հանկցող մը, բայց միայն հասկնալը չըտ-
ւեր, կարեորը կուտանենեցաւն է, նոուշ ու
ծամէ՛ շինած ակտու:

Պ.

Վարէն, լոկի առնախրունիիս ձայնը՝ տյո՛
0րիսրդ, նու առւնն է, բարձրացէք ասկէ . . . , և
առքի ձայներ որ կը բարձրանան, կը մօռնան
սենեակիս:

Ի՞նչ Օրիսրդ, ով կրնայ բլլալ, ես ոչ ոքի
հետ ժամագրսւած եմ, ոչ ոք կու գայ միաքս:
Եւ աեսայ սենեակիս զրան տառջ, Հայկու-
չիս:

— Խանգարեցի՞ ձեզ, կըսէ ժպանւն:

— Ենդրիմ, հրուսեցէ՛ք, արուեստագէտին
սենեակիս որսին ողէս միշտ բաց է ամէնուն
առաջ. կը բարձրանամ ու կառաջարկեմ աթո-
ւըս, կ'ըսեմ, ուրտիս օր է ինծի համար, և ես
ինքզինքիս հետ զրայց ընկլով, կը նկարէի:

Ան կը նստի ու կսկսի դիսել չուրջը:

Կը նայիմ հազարած է նորէն մութ կա-
պոյա զգեստները, զլխարկն է վոխեր, և սա
աւելի ատրեց ցայց կուտար:

Ցայց կուտամ բոլոր զործերս, կը պատմեմ
բոլոր տնոնք որ կը յիշէի:

Ուշազրութեամբ կը լսէր զիս:

Պատրաստեցի թէյ: Խմեցինք յաջորդա-
բար նոյն բաժակէն, և ժպանլով մակրմօրէն
կըսէմ, որքան սիրուն մանր ձևներ ունիք,

վարդ կուզակներ: Կը բարձրացնէ զլուխը,
կը ժըպաէր, նէ շառագունած կը բարձրանայ
մեկնելու համար:

Մինչեւ տան դուռը ընկերացայ:
Սենեակս կը բարձրանամ . . .

— Պարսն Ժիրայր, տանսիրուհիս կը
կարէ ճամբառ, սա աղջիկը, նման չէր բոլոր
միւսներուն, որ ասէպ կու զան քեզ աեսնել:
— Հը, այդ ուսկից աեսար, պառաւ:
— Ե՛ շատ ապրեր եմ, շատերը աեսեր...
— Բոէ փորձառու եմ, կարեցի խօսքը
ծիծաղելով, և բոնելով թեր.

«Պատա՛ւ, կը յիշե՞ս սիրակտններուդ թիւը,
կամ, անսնք որ աւելի մօսիկ կը զգայիր ուրա-
տիդ: Հաբ, ցատկէ, երկու, երեք..»

— Բայց զու չէ՞ս ամչնար, չէ՞ս խաղնիր,
այխարհի բոլոր կիները, քու ճանչցածներուդ
նման են միթէ, չտեսար սա աղջիկը, չնորհք
կար գէմքին վրայ, չնորհք, կը ճչայ երեսիր
քաշելով թեր:

— Շնո՞րհք, կամաց ցատկէ որ չիյնաս,
տափկա շատ բարձր է, զեռ չեմ հասած հստ
ու խնդալով բարձրածայն, շարանակեցի բարձ-
րանալ:

Նստայ, և նոյն ուրախութեամբ վերսկսայ
աշխատանքու իբրւ, թէ, մարդ եկած չըլլար:

Աթոռու առաջարկած չըլլայի իրեն, թէյիս
շաքարը բաժնած ու սպառած չըլլայինք
անոր չեա:

Ժ.

Կիրակի մը: Առաւօտը, չայկուհիին չետ
անցուցինք քաղաքային թանգարանին մէջ:
Ոչ մէկ ուշաքրաւ գէպէք: Յետոյ, ահա կը
աեսնեմ աեղը, ժամը ու կը լսեմ բառերս:

Մութ ու լալկան աշնանային յետ միջօրէ
մըն էր:

Նստած էինք հեշտանդոր բազմոցներով
սրահներէն մէկուն մէջ որձարանի մը: Նուտ-
գել սկսան, ժամը չինդն է:

Կը ծխեմ ու կը նայիմ չայկուհիին, որ
աչերը լուս սեեսումավ մը զարձուցած է բա-
նասահղծութիւնը ներկայացնող պատկերին՝
երիասասրդ, ժամանակ, կարմիր շրթներով սրճ-
գահար մը, որ նոսեր է երկրագունդին վրայ,
ու իր աղաւ եռուղիսով կօրօրէ զայն:

Հայտցքս կ'իյնայ մանր, սիրուն ձեռնե-
րուն վրայ, յետոյ կը աեսնեմ աչ տյախն տակ
խալ մը, կունենամ համբուրելու փորձութիւնը:

Կը մատածիմ հիմայ, բայց այդ ինչո՞ւ,
իսկապէս կը սիրէի՞:

Ոչ: Կը փնտուէի ընկերութիւնը, հածոյք
կըզզայի, սրովհեակ. կրնայի խօսիլ հեաը ինծի
սիրելի նիւթերու մասին, աշխատութիւննե-
րու վրայ:

Եւ յետոյ, ինչպէս ուրիշներուն, կրնեցի
իրեն, նոյն թեթեսաթիւնով և նէ, կը լոէ, չդար-
ձներ գլուխն ալ և ինչպէս արձան մը,
ճամբայ կելէ, կը հետանայ անշարժ գլխով,
ծանր քայլերով:

ԺԱ.

Ես կը սիրեմ շայլութիւնը, զեղսու-
թիւնը և սրկրամոլի մը անչամբերութիւնով կը
չափեմ ուրիշներուն շարժումները:

Ինձի համար, սէրը, բաժակ մը զինի է:

Կը նախընարեմ, երբ զրուած կըլլայ թա-
փանցիկ բաժակի մը մէջ, կ'երեի անոր
կարմաւթիւնը:

Բաժակը կը դնեմ շրթներուս, առանց հար-
ցունելու, կը խմեմ լիաբերան, մինչև որ յա-
դենամ, յետոյ, առանց նայելու թէ սպառած է
կամ ոչ, այդ շնեատքրքրեր զիս, և այսպէս լաւ
է, կը նետեմ զայն մէկ կողմ, կը կապիմ,
թողլով մուցուած:



Ես սորված եմ լսել կիներ, սր-կը խօսին
իրենց զգացումներուն, սիրոյն, դոհողութեան
սգիին վրայ: Անոնք բոլոր սոտծ են, իսկ ես,
շատ չեղ, զիտակցօրէն խարսուած եմ, խաբելով
զիրենք:

Իսկ Հայկուհին:
Ի՞նկապէս սիրող կիները կը լոեն:

Հայկուհին, կը սիրէ:
Ամէն մարդ սակայն չսիրեր նայնանան:
Եյո, սէրը միշտ մէկ է:
Բայց անորը, իմինիս ցեղչունի
նայն իմաստն ու շարժումն ալ չունէին
անոնք:

ԺԲ.

Կ'անձրեւէ, երկուքո ալ դուրսն ենք:
Ես տխուրեմ, և նէ քավո է:

Բայց ինչո՞ւ ափուք, ոչ մէկ սրատնու
ունիմ այսօր:

Երկրմն, կը կինսոս քալոծ սրհուգ քարի
մը քավ, սաքիդ ծայրով կ'ոկոխ հրել քաշել
զայն, փաքրիկ հարուածներով զարնել ու զար-
նել անոր, մինչև սր այլեւ յոզնիս:

Հայկուհին չթողուր սակայն, քայլերը կը
փոխէ քայլերովն, չեմ ժպաիր, չի ժպաիր:

— Ժիրայր, գուշ ախաւը ես, կը հարցնէ,
ինչու ախաւը ես:

— Շատ մը մաքեր խոնաւոծ են գլխաւս
մէջ, և ես կը մատանեմ . . .

— Ինչի՞ վրայ:

— Կը մատանեմ, օրինակ քու վրադ, որ
զիս չես սիեր, թշուառական մ'եմ ես, արհամա-
բանքի արժանի, և . . .

— Ժիրայր, մի՛ չտրանար, կ'ընդհատէ զիս
և կը լուէ, ցաւանար դէմք է սաւցիր, կը նայիմ,
չեմ լսեր, ահսնել չեմ ուզեր:

Բայց կ'ուզէ որ ժպաիմ, ուրախ ըլլու:
Եւ երբ կը ահսնէ ժպաիլս, կը ժպաի
ինքն տր:

Այս լուրսը, կը սեմ հիմայ, կորսնցնելէս
վերջ, կը ցաւիմ:

Սակայն ի՞նչ է կինը, մոէ չի՞ ուտծ պուպ-
րիկ մը, չարձ մը, աղախին մը, սջիլ մը, ախտ
մը, ժպիտ մը, ծաղիկ մը բռւրան, պառող մը
անուշ ու թթու, կոռւախնձոր մը շատ անդամ,
մի մազեր շատ բարակը . . .

* * *

Ճիրաններափո կը սեղմեմ զեղեցիկ լսոժոկ
մը, կը գիրաւորիմ, կը կոսեմ ալ անոր մէկ
կողմը:

Քիչ վերջ, երբ կրկին ես՝ կամ ընկերու կը

վերձնենք զայն, կուզենք խմել, և կարիւնէ
չըթունքնիս, յանցաւոր կը նկատենք զայն,
աս է ահա արդարութիւնը:

Գենք մատանք երբէք, ան թշուառականին
վրայ որ կապրեց, ըրաւ զայն արիւնող:

Լաէ՛ ու քալէ, թող այդ իրենք աեսնեն
և իմանան:

ԺԴ.

Կանցընեմ հետը ժպտի ու սիրոյ կետնք
մը, չեմ գոհանար:

Ընդվզեցայ, չարացայ:
Ծառուտծ էի, եւ ոյդ քնքոյշ աղջիկը,
շառագունեցաւ ամօթէն, և կամ, ցաւելով
վրաս:

Օր մըն էր, աեսնողները զիս պիտի կար-
ձեն, սովորականին պէս: Ես ու Հայիունին կը
զալենք քով քովի, խօսելով ու խնդարով,
ծովափը եզերող ծառուղիէն:

Կեցանք ծառի մը քով, կը դիտենք
հիացիկ, հորիզոնն ի վար վաթող, արեամուտի
երանգները լուսագեղ:

Ցանկարծ կը զանամ իրեն, կը չան-
գիպին ոչքիս, մանը սիրուն ձեռները, յետոյ,
այտին առկի խալը, և . . .

— Ի՞նչ կուզես, կըսէ, ի՞նչ կընես:

Կոշտ կըլլան բոլոր կրքով պրկուած աը-
դամարդիկ, պոչէն բոնկած գաղտն մը անզուսպ:

Իսկ նէ, նոյն բարութեամբ ետ հրելով
զիս, արտասռւալից աչերը սեհուած է վրաս:

Եւ կը հնչին ականջիս մէջ՝ «Անօդուատ է,
անուղղայ մըն ես, Ժիրայր: Զես կրանար
գոհանալ, չես կրնար, չես կրնար...»

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Մ Ո Ռ

S ተ ሁ ዘ ሁ ሰ ቴ ብ ብ ብ ብ

11.

Հիւսիսային քամին կատղած վագելով փու-
ղացէ փողաց, կը մռնչէ: Կը հրէ դռները: Լու-
սամուտներուն փեղկերը կը թակէ:

Գունչես կարսղ հիմայ խանդարել զիս
կ'սեմ, իգաւը, ունիսկս տաք է, և ոչ մէկ՝ բան
կը պակսի ինձ, բերված համար տւելիք տաք:

Վառարանիս կրակին բոցերը, լեզու լեզու
կը բարձրանան։ Զուարթ կ'երգեն, ես մեղկա,
ցած, ընկղջեր եմ թիկնաթուիս ծոցը, անշարժ
կ'ունկնդրիմ։

Զեն երեխը շուրջու կատած ու մաշտծ
կարասինել:

Շատ հեղ թէն, գէմս նստած կնոջ մը թևը
կամ դլուխը շակած ժամանակս, կ'ընեմ յեղա-
կարծ, անտեղի և անյաբմար փլչում մը վրան:
Կարասիները մարդ չեն որ առկան: Լուս,
հաճոյքն ալ չեն զդար իրենց վրայ ինկած
մայն ծանրութենէն:

Տեղի կուտան, կը ձարձատեն չոր չոր, կը
կոտրին:

Բ.

Փոշին ալ չնստիր կարասիներուն վրայ,
արծաթելով զանանք:

Աղախինս ստէպ կը վերցնէ, և գոհունա-
կութիւնն կ'զգայ այս աշխատութիւնէն:

Իրաւ, թէն շատ անգամ անժամանակ կը
մանէ, և առանց մաքրելու կը հեռանայ:

Ընտանութեամբը հաճելի է ինձ:

Եւ ազատ բացադանչութիւնները, իր
անկիրթ շարժումները անչափ, կը զուարձա-
ցնեն զիս:

— Զես բարկանար ինձ, հարցուցի առաջ-
ները օր մը:

— Բայց ինչո՞ւ, ըստւ, երբ աղնիւ կ'ըլլաք
հետա:

Ան, երբ կ'երթայ պատմել մօսս ահսածնեն:

ըլ, լսածները, ընկերունիներուն և անոնց
տիրուհիներուն, որոնք իրենց կարգին, որո-
նիցներու մէջ վիպկավ, կը հերառանան, կ'ըսէ
նաև, «Ես կը ծառայեմ անուանի նկարչին,
որուն զէմը կաւ գան նստիւ քաղքին մեծա-
մեծներուն կիները»:

Եւ ան, զիս գգուած պահուն կ'ըսէ,
«Պեղկցիկու»:

Գ.

Սիրուն տիկին մը, աշխատանոցիս մէջ
նստած քավս, կըսէր փաղաքով ժպիտով մը.

— Ինչո՞ւ, երբ այսօքան շատ սիրուած էք
ու փնասուած, թոյլ կուտաք ձեղ իշնել աղախ-
նի մը, որ կ'երթայ պատմել բոլորը դուրսը:

«Եւ, յետայ, ձեղ սիրողի մը համար, վիրա-
ւորական ալ է:

— Բայց չեմ մատղրած, կըսեմ: Ոչ ոք նուն
կ'ուղեմ վիրաւորուած տեսնել, ու փայփայելով
ձեռքը՝ յետայ, գու քովս չես միշտ, մոսնա-
լու համար բոլորը համբուրելով՝ ինքոինքս
անգամ:

Ուրիշ օր մը, անոնցմէ մին, երբ աւելի
չար ու կոչտ արաւայալունկաւ:

— Տիկին, նէ աղախին է, բայց իր աշխա-
տանքին պահուն, պատառխանեցի. իսկ չոս

աշխատանոցիս մէջ, սա բազմոցին վրայո
ոչ մէկ ատրբերութիւն ունիք:

Եթ երրեմն, կը պաղատէի որ գան, նստին
դէմս ուղածիս պէս, կը խօսանայի, նաև
վճարել:

Իսկ սա վերջի ատրիներու շրջանին,
չսպասածներու եկան ակնկալածներուն աեղերը
դրաւել, և բալորովին, անկախ իմ կամքէս:

Դ.

Ամռանացած Խօ:

Ինչու ամռանացայ, կը հարցնեմ ես ալ
ինքինքիս յաճախ:

Աշխատանոցս բնակարանիս քաղն է, և
անսնք ներքին գուռով մը կը յարաքերուին
իրարու հետ, բայց առնա մռւաքը, ձամբաւն
վրայ կը բացուի, իսկ աշխատանոցինս, փաղա-
ցին մէջ, ահա կարճ պատասխան մը:

* * *

Յետոյ, անուն, մը ունէի քաղքին մէջ:
Այս, քիչ մըն ալ ճանչցուած շրջանակներէ,
բայց ոչ բարւոքած կեանք:

Վաճառեցի նկար մը:
Լու զին է, կ'ըսեմ:
Լու, սրավնեաւ պէտքն ունէի անոր:
Գուազանս ճօճկավ, ուրախ կը քաղեմ:
— Արի Ժիրայր, կը կանչէ բնկեր մը,
ճամբառ կարելավ, երթանք ազաց քով:

— Տզո՞ց, երթանք: Իսկապէս, յաջապ օր է:
«Եայէ աղայ, արեւ սրբան խոչսր է ու
տաք, ես կը քրանիմ, ամէն մարդ գոչ ըլլա-
լու է:

«Զդուշացէք, Պարսն, կ'ըսէ անցորդ մը,
զաւալոննիզ թեխս պիտի դուքը, եթէ
չքաշաւէի:

Կը կենամ:
— Ինչեր զուրու կու տոս, արե, իսկապէս
չկայ: Մութ աշուն է և ցուրտը սկսեր է կձ'լ,
իսկ ես վերաբեր չունիմ, կ'ըսէ ընկերս, թեէս
քաշելով, քալէ:

Ե

Կապելան լեցուն է:

Վերցուցի զլսարկու, կը բարեկամ բոլորը:
Ընկերներս ժառաւեր են անկիւն մը, բա-
ցազանչութիւններով կը գիմաւորեն զիս:
— Ժիրայրը իմ ասասէր է դարձեր, կ'ըսէ
ինձ չանդիպող ընկերս, ձամբան արեւան

առասպելը կը պատմէր ինձ, և քիչ մնաց անցորդի մը աչքը պիտի ծակէր: Ամէնը լրաբձրածայն կը խնդան:

* * *

— Բարի եկաք, Պարսն նկարիչ, ի՞նչ կը հրաժայէք, ուղանին քավէն կը հնչէ ծառայող աղջկան ձայնը:

— Կամաց, սասանայ, ի՞նչ կը պառաս, խուլ չեմ:

— Բզլորդ միտուղ, բարձր բարձր կը խօսիք, ի՞նչպէ՞ս պիտի լոէիք, կը պատասխանէ ժպակւով:

Ի՞նկերներս կ'ապապրեն իմ անունըվա, ու գոհ կը ծիծաղին:

Աղջիկը կը վերապառնա զինեշտիք ձեռքը՝

— Ահա, կրակի ոլէս կարծիր զինի, կը զնէ ուղանին վրայ, և բաժակ մը Պարսնին համար:

Անցած պահուն կը քսուի ուսիս: կը բարձրանամ:

Ահ խարսիաշ է ստեղղինի ոլէս, անոր աչերը կը ժամփին և շրթները կիսարաց են:

— Նանի, կըսեմ, բռնելով ձեռքը, դուն լիշտը դաւաթիս: Միտուն կը պարպե՞նք զայն:

* * *

Գիշերը կ'անցունեմ ընկերներուս չետ: Մինք բարձրածայն կը խօսինք: Կը վիճաբանինք կը չայշոյենք մէկզմէկու: Եւ յետոյ ձեռք ձեռքի առած, կ'երգենք, կը պարկնք:

Նանին քովս նուած, կը խոզաբ մազերուս հետ: Կը քաշէ:

— Այ նկարիչ, ի՞նչ ուե սոսաս մազերունիս, և չար տնդռւթ աչեր: Սոսկալի են անոնք:

— Իոկ ես կ'ըսեմ գզուող ապատի մը պալով, չեմ սիրեր կապոյտ տչերը, վայրի կտառներուն տչերը կապոյտ կ'ըլլան:

— Իրա՞ւ, ու բարձրածայն խնդալով գինեթաց շրթները կտառզութեամբ կը կպցնէ շրթներուս:

Եւ յաջորդ օրը, աշխատած պահուս կը պակսի ներկի զոյն մը: Ստիպուած կը թսզում վրձիններս:

Այսպէս, երբեմն նոսպայի մը պէս կու զան, ու կ'անցնին նեղ օրերը:

Կ'ըլլայ ժամանակներ ստկայն, որ ախտի մը նման կը կար կոկորդիդ, կը սպառնայ, ու քաշելով առդին, անդին կ'աւզէ խեղդել:

9.

Զեմ գիտեր, նէ ինչպէս եկաւ ու զտաւ
զիս: Հարցուցոծ ալ չեմ, թէ ծանօթ էր վիճաւ
կիս: Գիտնալս բան մը պիտի չաւելցնէ:
Ծանօթացած էր սրահի մը մէջ, ընտանեւ-
կան երեկոյթի մը, և խօսած չեալ, շատ սովո-
րական բառերով: Յետոյ, զատուած վայրկեա-
նիս իսկ մոռցած անունը:

Ետա մը օրեր էին անցած, մեր զիրար
ձանչնալէն ի վեր:

Եւ ձամբուս վրայ կեցած դատայ նէ, ինծի
չումար արել ժլատած պահու մը:

Իր վրայ ունէր նոե, արե չտեսած կնոջ
մը հրապարները:

Անկուաիւթենէն կը տաստպէի, բայց
աւելի, ես տաքցայ ու մօսեցայ, և կարմրած
աչերավ էր որ բանեցի ձեռքը:

Այսպէս ալ լու է, այնպէս ալ:

* * *

Եւ բոլոր զիս շրջապատողները հիմա,
գեղեցիկ են, այս ու շատ օդակար:

Պարական եմ ասնաց, բայց նստած.

տեսէք, առաք սենեակիս բազկաթոսին մէջ,
անհուն կարօսալ կը նայիմ երբեմնի ցուրտ
սենեակիս, ձիւնոս օրերուն հին:

Կը կլորցնեմ ձիւնէ գնդակ մը, կը նեամ,
փախուսաի մատնելով կատու մը, և կեցած,
հաւեէն կը խնդամ, անհոգ ու զուարթ, այս,
ցուրտ ու աղքատ սենեակի մը մէջ:

Է.

Ադրիտականը հանդարա չէր մնար. հազիւ
թէ կը պատահէին զիչ'ըներ որ ես տանց
անոր օրօրերդին կը մնայի:

Կը պառկէի աչերս փակած, անշարժ կ'ուն-
կընդրէի, և կարծես ատրածուեր եմ ծովեզը,
աւազէ անկողնին վրայ, կը գիտեմ ալիքներուն
մէջ խարխափաղ առագաստանաւերը, անծայ-
րածիր հսրիզոնը որ շարունակաբար կը փոխէ
իր երանգները, տակաւ կը մթնէ ու անզգա-
լաբար քունը կու գար, զիս կը տանէր:

* * *

Առառ մը, երբ կերպայի ընկերոջ մը մօտ,
նեղ ու երկար փաղոցի մը մէջ, դէմ առ դէմ
կուգոնք Հայկուհին հետ:

Բառելով կ'անցնիմ քովէն, իբր թէ բոլո-

բովին անծանօթներ ըլլայինք իրարու, և նէ
ի զուր կը ոլտարասառուի պատասխանելու
բարեխ:

Եեղեցի ճամբաս, կերթամ ծովափ. ծովը
ուսած է, կը հեւանան ամասանոցները:

Վերցուցի զլխարկս, հովը կը խաղայ
մազերուս հետ, կը սուլէ տկանջներուս մէջ:
Նստայ, ու կոթնած խոչոր քարի մը
կուշտին, կը դիտեմ իրարու չետ պայքարող
քովի քովի վաղող ալիքներն հսկայ:

Հեռուի կզիները, և յետոյ ծովուն վրայ
տատանող տառգասանաւերը, որ մէկ կը սուզ-
ուին ջուրերուն խորը, կը կորսուին տեսսզու-
թենէս, կարծես կ'ընկզմին, և մէկ մըն ալ կը
բարձրանան ալիքի մը կատարը, պատերազմի
պահուն բացուած, խաղաղութիւն հայցող
ձերմակ գրօշակներու նման կը պարզեն իրենց
տառգասաները:

* * *

Մոսցայ:

Ես կը մտածեմ անեզը ու անյատակ
ծովուն վրայ: Իր զանձերուն, արշալոյսներուն
արծաթալոյս, վերջալոյսներուն չրավառ, լու-
սընկայ դիշերներուն սիրաքքիր, և իր հեռուի
զեղաղածոյն ափերուն վրայ:

Լեցուած երզովը, կարծես կ'երգեմ ես ալ
իր խոզերով, իրեն հետ միասին կը մոնչեմ:

Նման ալիքի մը կը հարսւածեմ, կը գու-
տեխառնուիմ, և յետոյ կը հարցնեմ ինքզին-
քիս՝ ես ի՞նչովէս կրնամ գիտնալ թէ ի՞նչ լան
է որ կ'երզեմ հիմայ չըս անոր հետ:

Նմաններուս թազմանական սազմասը
թերես, կամ բնութեան ուժերուն հետ՝ նոյն
բնութեան խլեակներուն, պայքարին մարտեր-
զը, ու կարելի է, անոնց յաղթանակն է որ
կ'երգեմ, և առ վերջին միտքը, կը հպարտացնէր
զիս:

¶.

Զուրը կ'սկսի լրթանալ ու շիշիլ:
Բարձրացիր, կ'ըսեմ, տես պիտի անձրեւէ:
Կ'ելլեմ ստքի, անհոգ անհոգ կ'սկսիմ
քալել:

Ինչ լաւ է, ինձ ոչ ոք կը պարտազրէ
շարժիլ իր ուզուծին պէս: Ես իմ տէրս եմ,
կ'ուրախանամ, կարծես թէ տէրն ըլլայի անհուն
անսաւման ափեզերքին:

Պիտի անձրեւէ, լաւ, ես կ'երթամ տուն,
կը գոցեմ սենեակիս գուսը և այդպէս ինձի
հետ կ'ըլլամ որքան ատեն՝ որ հածելի ըլլայ

այդ ի՞նձ: Իմ մուքերուո հետ, կը ջանամ զա-
նանք ալ ընել ինծի գես, ինչպէս որ կ'ուղեմ
ըլլալ:

* * *

Անձրեակաթքը կ'սկսի:

Ճամբան կը կենամ հացավաճառին առաջ,
կը գնեմ չացս, յեաոյ կը մանեմ նպարավաճա-
ռի մը խանութը, չոն կը տեսնեմ Մարգարիար:

— Բարե, Մարգարիա, ի՞նչպէս ևս,
զաղուց է հանդիպած չենք իրարու: Ի՞նչով
էիր զբաղուած, այս իրիկուն կ'ըլլանք
միասին:

Ես գնեցի հաց որ բաւականաչափ է
երկուսիս. կը գնեմ և կառը մը երշիկ, դու
ի՞նչ բան կ'ախորժիս: Տէ, մի՛ քաշուիր, պղափ-
կս, այդ ես է որ կ'առաջարկեմ: Անհոգ եղիր,
երեկ ծախեցի պաստառ մը, դրամին մեծ մասը
քովս է զես, կարող եմ զնել մեզ համար, եր-
կուսիս, և՝ դինի: Կը յիշեմ, դու կ'ախորժիս
կարժիր ու անուշ բինիէն, անուշ աղջիկ, այս
կը խմենք, կ'ուրախանանք և կը զուարձա-
նանք, ըսէ՛, զսի չ՞ես:

Բառերս, կը տեսնեմ թէ որքան զսչունա-
կութիւն պատճառած են իրեն. նէ կը ժպտի,

կը չիկնի ու լուսարկած թիթեռնիկի նման կը
թրթռայ քովս:

— Անձրականք, անձրեակաթքը խիտցաւ:
Ի՞նչո՞ւ այսքան երկար ատեն չեկար իմ մօս:
Մոռցար զիս ու սենեակս, զիահեմ ան ոչ ոք կը
հրապուրէ իր աղքատ ու մութ պատերով:

— Ոչ, ես չէի ուզեր խանգարել Պրն. նկա-
րիչը: Կը նայիմ, աչերը կը փայլին ու չարա-
ցած կը թուի:

— Պրն. Ռկարիչը, կ'ըսեմ անտարկիր,
չհասկընալ ձեացնելով, երբէ՞ն ի վեր է որ քեզ
չամար Պրն. Նկարիչի եմ փոխուեր: Դու ալ
ուրիշին կը սիրես, չէ՞ որ առաջ ի՞նձ «ուրա-
կան» կը կանչէիր:

— Զէ, ձիրախր, կըսէ, օատրականի մը
կսարաւդ հնչումավը արտասանելով անունս,
ուրիշ ոչ ոք կը սիրեմ, միայն քեզ, մոռնանք,
կըսէ և կը սեղմուի թեիս:

— Եսկ զս, չես յիշեր, միշտ հաճելի ես
եղուծ, աւելի չափ հաճուք կ'զգամ քեզմէ, քու
ընկերութենէդ

* * *

Որքան պարզ հոգի ու նուիրուած սիրտ է
այս աղջիկը կ'ըսեմ ինքնիրենս: Եւ որչափ
քաղցր իր մանկունակ վստահութիւնով, միա-

մըտաւթեամբ, ու անձնուէր: Որուն հողը թէ
ռամկուհի մը կը կը նկատեն, սրովհետեւ զար-
գացում չունի և կարուհի մըն է: Զշասկցուած
քանի մը խօսք չունի բերնին մէջ, ոչ ալ
կ'աւզէ թոշիլ չմարսուած երկու զաղափարալ,
յաւակնութեւններ չունի, հպարտ ալ չէ:

Մենք միասին ուրախ պահեր կանցնենք:
— Ես ինչո՞վ չանկելի եմ քեզ, սիրական,
ի՞նչ բան ախորժելի կը դարձնէ դիս, կը
հարցնէ,

— Աչերդ մեղուշ, երբ կը նայիմ տչերսուդ
կը մասնամ ու աչերուն թողած խիթը, սեւակ-
ները չար կ'ըլլան և յեսայ նենգամիա: Իսկ
կապոյտ աչերուն պէտք չէ նայիլ, կատունեւ-
րուն տչերն ալ կապոյտ են, նաև չէ կարելի
վկատնիլ խաժակներուն, անոնք օրուան ժամե-
րուն հատ իրենց գայնը կը փախեն:

— Ուրի՞շ:

— Քու շրդներդ, պարմանուհիի փոքրիկ
բերանդ, որ կարմիր է ու տաք՝ սրտիդ նման,
և փոքրիկ բերանները սանլ չգիտեն:

— Դեռ սիրական:

— Ճերմակ քնչենի մարմինդ, որ կը
փթթի թեւերուս մէջ, ես անոր ջերմութեամբը
կը մասնամ բալորին, բոլորին:

Մեղի համար ժամանակ գոյութիւն
չունի:

Աշխարհի շրջագիծը սենեակիս պատե-
րըն են, մենք երկուսս անոր բնակիչներն
ենք, և կանք իրարմով լեցնելու համար զայն,
կեցէ սէրն ու գինին:

Ո:

Ծառերը լրիւ ակրեաթափուած էին:
Ցերեկները կարճցեր, իսկ ևս գիշերները
ուշ կը մանէի սենեակ, և կը տարածուէի
անկողնիս վրայ, շատ անգամ հազուած:

Կէս օրուան մօտ, երբեմն ալ երբ անցած
էր, կը բանայի աչերս և այդպէս պառկած կը
մնայի ժամանակ մը:

Կը ցնցուիմ անկողնիս մէջ, կը նետեմ
վրայէս վերմակը, դողդղալով կը կենամ
ունեակին մէջտեղը, ու կը տարածեմ թեւերս
առաջ, կը բանամ քով, կ'երկարեմ վեր, և
բարձրացած ստքիս մասերուն վրայ կը ներ-
շընչեմ, կ'արտաշնչեմ, յետոյ արագ արագ կը
հագուէի:

Դուրսը աշխատելու եղանակը չէ, իսկ
առն մէջ շատ հեղ հազիւ կարելի կ'ըլլար կարճ
ժամանակ մը պարապիլ: Կ'ըլլային օրեր ալ
գոյները դժուարաւ կը զանականուէին իրարմէ:

* * *

Օր մը վերցուցի զաւականա. կէս օրը
անցած էր, և ծովեղերքէն քալեցի առաջ:

Նեղուած կ'զգայի ինքղինքս, թէև ոչ ոք
էր վշապուցած զիս, չոդ ալ չունէի:

Ու ճամբան կը քալեմ, և կը հարցնեմ
ինքղինքիս.

— Ժիրայր, ո՞ւր կ'երթաս:
— Օրագուարձի: Իրաւ, թէև ցուրտ է
բայց շատ լուսաւոր:

— Օրագուարձի, և որո՞ւ հետ:
— Որո՞ւ հետ, ես ինձի, կը պատասխանեմ
լրջացած, ու կը լսեմ ձայն մը որ կը շշնչէ.
«Դու կը սահս, սուսնձին չես»:

Կը կինամ, աչքս կը դարձնեմ չորս բոլորս,
պահ մը վերջ շարունակելով ճամբաս, բարձրո-
ձայն կը ծիծաղիմ, կը պոռամ, ու կտառ, դու
կը խարուիս . . .

Եւ հեռուէն կու գայ պատասխանը.

«Դու կը խարուիս»:

Ժ.

Այլես չէր երեկը քաղաքը: Եաիս փոռւած
են բանջարսնոցները ուր կ'օրօրուին պրաս-
ներուն կանանչները, կը ցցուին անոնց մէջէն

կազմութներու զլուխներ, իսկ առջիս կը տա-
րածուէր անսահման ծովը:

Թափուած քարեր այլես չկային կտրող
յառաջացող ջուրին քայլերը:

Բարձրացուցի վերարկուիս օձիքը, ու
փլայ մէկ կողիս, աւազին վրայ:

Ալեակները ֆշալով կու գան ու կը տա-
պըլաըկին աւազէ անկողնին վրայ մինչեւ
աւժաթափ իյնարխին: Եւ յետոյ, անձայն, չամբ
քայլերով, սողոլով կը վերադառնան եա:

Յաջորդարար, իրարու ետեւ վագելով ալ-
եակներուն գէսի երկիր գալը, պարտուած
վերադառնալը գիտելով, կ'ունկեղբեմ բառերն
անոնց:

Եւ չեմ զգար ինքղինքս չոդ նոտած
առանձին: Կարծես կը խօսիմ, կը պատասխա-
նեն: Մենք կը հոտկնանք զիրար և համաձայն
ենք

* * *

Գուցէ անցեր է մէկ ժամ, երկու կտմ
աւելի, այդ ինձ համար նոյն էր, բայց ան-
շարժ նոտած աւզս մսեր եմ:
կը վերադառնամ:

Կը քալեմ ու կը մտածեմ, ես կ'երթամ
տուն, կը պատրաստեմ թէյ, կը խմեմ տաք
տաք ու կ'անցնի, երիասարդ և:

ԺԱ.

Տանս Փաղացը դարձած պահուս տեսայ
դրան մօս կեցած կին մը: Այդ ով կրնայ ըլ-
լալ կը հարցնեմ, կը սրեմ ոչերու:

Էհ՛ք, Հայկաւին է, բայց ի՞նչ զարծ ունի
հոս: Կաշխատիմ չկարսնցնել ինքինքու, ահա
առարքեր կ'անցնիմ, իբր թէ մարդ կեցած
չըլլար:

— Ժիրայր, կը ձայնէ եսուէս, չես ալ
ուզեր աեսնել զիս, նոյնիսկ բարեւել:

— Ներգալիս եղէք Օրիսրդ, կ'ըսեմ
կեցած դառնալսվ ետ, ծովափն էի, երկար
երկար զիտեցի ծովը, աչերս լեցուն են իր լոյ-
սերով, ականջներուս մէջ խռնուած են ձայնե-
րը, յետոյ կը մտածէի, յափշտակուած են
անոնցմէ, ու կը քալեմ առաջ:

— Բայց ի՞նչ եմ ըրտծ քեզ, չես ալ ուզեր
կենալ լսել: Ժիրայր ըսէ, ինչո՞վ մեղաւոր ու
տրժանի եմ այս բալորին:

— Ի՞նչ կարսղ էիր ընկել, խաղճ պղարի

կին, կեցած կը պատասխանեմ հեգնական քըմ-
ծիծաղով մը:

— Ծնցիալ օր չտեսնալ ձեւցուցիր և
անցար: Այսօր երբ կեցուցիր, անհամըեր ես
երթարւեմինչ ես ժամէն տեղի է քեզ կ'սպա-
սեմ հոս:

— Այս, ես կ'աճտպարեմ, կ'ըսիմ չսր չսր:

— Ժիրայր, զու կը սիրեմ բալորին, դինե-
տունը ծառայուլ աղջիկը, կարուհին, պառնիկը,
բալոր անոնք որ ես չեմ:

— Զէ, կարելի է դուք շտա լսուն էք,
բայց, այդ չհետաքրքրեր զիս, չեմ հասկնար
ձեր լեզուն: Ինծի համար ճամբան բաց ու
շիտոկ է, չեմ ուզեր մութին մէջ խարխափիլ,
կը հասկընաք:

* * *

Արտգ արագ բարձրացայ վեր, սենեակիս
մէջ ես ու ասաջ կը քալեմ ու կը մենախօսեմ:
Ես կը սիրեմ բալորին:

Գինեատնը ծառայող աղջիկը, կարուհին,
պառնիկը:

Այս, ճիշտ է: Բայց չէ՞ որ ամէն մարդ
քիչ թէ շտա պառնիկ է:

Կան հագիսվ, սրապվ, մարմնավ, ուրիշ-
ներ աչքավ միայն, լոզաւով, մատածումավ,
դրչով: Իսկ անոնք որ մարմիննին կը ծախսն

ձարաարօքն կամ ապիկարութեամբ, շատ հեղ
պատառ մը հացի համար, այդ խեղճերը կը կոչ-
ուին պառնիվ, և կարժանանան սա պաւպիկ-
ներուն արհամարտանքին:

Յետոյ, ի՞նչ կը կարծէ այդ մանկուհին՝
զիս իր մանրիկ մասներուն, քմահաճոյքնե-
րուն խաղալիքը գարձնել, և վերջը . . .

Կը խարես ինքինքդ աղջիկս, շատ պատիկ
և առկաւին, թաթիկներդ կը յագնին:

Ժիրայրը աղայ մը չէ, մեծ տրու մը, կը
հասկնա՞ս, չտուծ անսոսուն մըն է ան:

ԺԲ.

Ուշ գիշեց էր, բարձրացայ նոսած աեղջս,
կը հարցնեմ ինքինքիս, ինչո՞ւ չսո մնացիր
այս ցուա օդին, հազար թէյդ հան սեղանին
վրայ . . .

Բաժակը, ապաւչի պէս, չիւ աչերով կը
նայի ինծի:

Կը չփեմ ձեսներս իրարու, աճապարան-
քով կ'իջնեմ, կը դառնամ փողոցէ փողոց, կը
քալեմ առաջ...

Յետոյ Մարդարիտային տանը առջեւ կը
կենամ՝ քաղքին ամէնահետուոր ծայրը: Սեն-
ևակին մէջ լոյս կայ:

— Մարդարիտա, կը պառոմ վարէն, Մար-
դարիտա . . .

— Մի՛ ձիրաիր, կ'ըսէ աճապարանքով
բանալէն պատուհանը, դրացիները կ'անհանդըս-
տանան.

— Ի՞նչ կ'ընես, կարելի է:

— Կ'աշխատիմ աւարաել շրջազգեստ մը:
— Բայց դուռը:

— Եւ, կ'ըսեմ հրելով սենեակին դուռը,
թող գործդ:

— Պէտք է աշխատիմ, աշխատիմ . . .

— Ի՞նչո՞ւ, սիրունիկս, երբ ևս դրամ
ունիմ գու ինչո՞ւ աշխատիս: Զէ՞ սր դու փոք-
րիկ սիրականս ես, ըսէ չե՞ս:

— Այս, կ'ըսէ կարմրած, ու կը նեառելք
վիզս, համբուրեց:

— Շատ կը սիրե՞ս զիս, Մարդարիտա:

— Շատ, կ'ըսէ ծունկիս նառելով:

— Ուրիշ զա՞վ կը սիրես:

— Ոչ ոք:

— Տես, թաշկինակը ցայց առլէն, անունիդ
սկզբնատառը գրած եմ իմ բոլոր ձերմակեղէն-
ներուու վրայ, իմինիս քսվէ, իբրև թէ, գուխու
ըլլայիր:

— Քուկդ չե՞մ:

— Այս', չիմայ, ու շատ կամաց ձայնով մը
գլուխը գրած կուրծքիս, իսկ ևս, քուկդ եմ,
միմիայն քուկդ . . . :

— Արի երթանք, Մարգարիտա, բարձրացնելով, հսու ցուրտ է:

* * *

Ճամբան, քալած տակնիս ձեռքը սեղմեավ կը կեցնեմ:

— Ճիշդ է, քեզ կը սիրեմ, կ'ըսեմ, բայց
այնպէս . . .

Լսութինն:

— Ինծի կը բարկանա՞ս, Մարգարիտ, կը
հարցնեմ բնդչառելով լուսթիւնը, ինծի կը
բարկանա՞ս . . . :

— Չեմ կարող, կ'ըսէ, անկաչելի է, քեզ
կը սիրեմ, ու լալով կը նետուի թևերուս մէջ:

ԺՊ.

Օրերը կը թռչէին:
Երկինքը սկսու պայծառանալ, բայց
զուրաը կը կճէր, դուրսը երկար մնալ չէի
կրնար:

Չեռո էր, թէև ոչ խիստ:
Ժամանակս կ'անցընէի կրցածիս չափ շատ
աշխառելով, մինչեւ մատներուս անզործելի
դառնալը:
Մնացած պահերս ալ սրճարանը, կամ

Ճաշարանը ընկերներու հետ, ծանօթներու քով:
Յաձախորդ ալ չէր պակսեր, և ես կը
վաճառէի կարելի եղածին չափ շատ, տոտնց
յաւակնութիւններու, նայելով օրուան վիւ-
ճակիս:

* * *

Նոր էի զարթած: Գիշերը ուշ, ու գինով
գործոյ տուն: Ծանրացած կ'զգամ գլուխ:
Բացի պատուհանը, ձեռներս գրած գրպանս, ետ
ու առաջ կը քուեմ չմոելու համար:

Սանգուխին աստիճաններուն վրայ կը
լսուի մանր սահներու հայներ, ատափիրուհիս
ըլլալու է կ'ըսեմ, կը նայիմ օրացոյցին, բայց
դեռ վարձքը վճարելու օր կայ:

Կը զարնեն զուռիս:

— Մաէք:

Հայկաչին է, կը մնամ եղած տեղս:

— Եւրեցէք որ համարձակեցայ բարձրա-
նալ:

Լուռ եմ:

— Մատեցի՛ կարելի է հիւանդ է: Անցեալ
օր աժդանած աեռայ . . . :

— Կը սխալիք: կը կարեմ խօսքը, այդ
օրը ծովափէն կը վերտղանայի, և հովը, պա-
ղեցուցած էր այսերս, ես նոյն գիշերը տնցու-

ցի նաև [ուրիշին հետ, ուրախ պահեր ապրեցանք, ինքզինքս շատ առոյգ կ'զգայի,

«Այսօր ալ լաւ եմ: Գիշերը ընկերներու հետ դուրսն էի, խմեցինք, պարեցինք, դուարձացանք:

«Դու չգիտես թէ որքան խարանաշ էր ան, սակաղինի տղուամազի պէս, սակները ճերմակ մոերուն վրայ գեղին շուքերու կը նմանէին: Նստած ծունկիո, կատարի մը պէս կը ճանկէր կուրծքս, կը խաղոր մազերուս հետ:

«Նորէն առաջ եմ, կայստ կ'սպասեմ սենեակիս օդը փախուելուն, թէյս խմելէ վերջ՝ նստիլ աւ աշխատելու համար:

* * *

Լուս ենք: Գլուխը կախած է, կը պատստէ թաշկինակը:

— Ժիրայր, ինչո՞ւ այդդան չար ես ինձ հանդէս, կը կակտղէ . . .

— Զա՞ր, ո՞չ ոչի հետ, բայց, այս, ես ինձի համար, զի ամառը առաք է, ողջտիկ աղջիկ ձմեռը ցուրտ . . .

— Մինչ ես, կը շաբանակէ, միշտ կը մտածեմ քու վրադ . . . :

— Սնաեղի զբաղում, և գերես կ'ողասէք որ շնորհակալ ըլլամ:

— Ի՞նչ կը մտածես իմ վրաս, կը կանչէ յեղակարծ շարժումավ մը բոնելէն թես:

— Ոչինչ, չէի յիշեր անդամ ձեզ: Քեզ կը սիրեմ, կ'ըսէ, չեմ կարող մոռնալ: Ուզեցի մոռնալ, աշխատեցայ, բայց չեմ կրնար, չեմ կրնար:

Մէր, կը հնչէ ականչներուս մէջ: Մէ՛րը, այս, շատ հին, փաշու յիշատակ մը: Լոռոթիւն:

ԺՊ.

Մէր, մոնակները չետաքբքութեամբ վէպիրուն մէջ կը կարդան:

Պատանիները կ'երազեն, լուսնակ գիշերներ պառկած իրենց անկողինին մէջ, և կ'ապասեն անոր, արեստ օրերը նստած կանաչ ծառի մը տակ:

Երիտասարդները անխափը կ'ուտան անուշ միրգի նման: Կը խմեն զայն գինիի պէս, կը փրփրին ու կ'արբին անով

Ծերերը կը գնեն, և կը ջանան առքցնել իրենց սառած անկողները անոր կրոկով:

Մէրը, այս՝ պատութիւն մըն է, որ

ամէն մարդ, նախ մահուկի մը պէս կ'ունկնդրէ,
կը մտածէ ու կ'երազէ պատանիի մը նման:

Կը պապակի երիտասարդի մը պէս, և
նախ համբոյը մը կ'անցընէ ծարաւը: Որ օրի,
համբոյըները կը շատնան, կ'երկարին ու քայլ
առ քայլ կ'իջնան վար:

Կ'արբիս, կը զովանաս, բայց երանի թէ
տեէր այսպէս:

Կան մարգեր որ իրենց տաղաւոկը կը
յագեցնեն գաղաւազողի: Ուրիշներ, աւելի պար-
կեցաւ, մէկ չարուածով կը նետեն զայն և
առանք, չարերն են:

* * *

— Հայկուհի, կ'ըսեմ, առած թեկրուս
մէջ, Հայկուհիս, լոէ ինձի:

Ան լուս է, չիկնած, զլուխը կախ, կ'երի-
բայ թեկրուս մէջ ասդին ու անդին, բայց չի
փախիր:

— Քիզ ու կը սիրեմ, չժառայայ, բայց
այսպէս . . .

— Բայց կ'ուզէի որ զիս սիրեմ միշտ:
կը սեղմուի կրծքիս, կը զողղղայ:

— Գոհացիր զածովդ: Որքան քնքոյշ հնր
մտաներդ, սիրուն է խալդ . . . :

Լոռութիւն:

Այսպէս ու լաւ է, այնպէս ու լաւ էր:

Հեռուէն, զանգակատան մը ժամացոյցը
կը հնչէ: . . .

Քիչ եաքը, կրկին կը ըսնայ բերանը ու
կը պոռայ:

— Մէկ . . .

— Վայ բերան, ձայնի կտրէ . . .

— Երկու, երեք, անսասակով, ու
կեցաց, յիշոցներու նման, կը շարունակէն
ինը, առար, առանըմէկ . . .

U H Q N U U U

Ա.

Եկեղեցւոյ շրջաբակը, կտրգով շաբուած
թմբիներ կան: Գարնամն, երբ կը ծաղկին իրենց
բոյրովը թալը կը լեցուի:

Թմբիի մը շուքին տոկ, չողին վրայ
տղայ մը նոտած է երտղուն:

Այդ ծառերը գաղանիք չունին իրեն
համար: Ամէնն ալ կը կրեն զիր մը, նշան մը
իրմէ՛ իրենց հասակին վրայ: Չափած է բար-
ձրութիւննին, և զիաէ նաև թէ ո՛րոնց վրայ
է որ կը գանուին բոյներ թոչուններու:

Ի՞նք կը ճաշակէ գարձեալ, շրջաբակին
արեմուաքը ուսածացած, հասակուն թթիին
նախախայրիքը:

Երբ սր մեծայ, ան, քահանայ պիտի ըլլայ:

* * *

Տօն է:

Մեաւքսահիւս, նաշխուն շուրջառ մուռնի
վրան, սակեծաղկուած ու սակեծապ, զլուխը
գոհարազարդ սաղաւարա, և սակիւ խաչով օրհ-
նութիւն կը բաշխէ խորանէն հաւատացեալ-
ներուն:

Քարոզ կուասյ:

Դժոխքին դոները բացաւ: Բոցը, լեզու,
լեզու կը բարձրանայ, մեղաւորները կը
ձենձերին:

Ժողովուրդը ահազարհուր կ'ունինդրէ.

«Զկայ, փրկութիւն չկայ մեղաւորին»:

Կը ծաղկեցնէ արքայութիւնը: Հրեշտակ-
ներու երամակներ նն որ կը սաւառնին:

Հիապարուր կը բացագանչեն, կը լոէ.
«Ի՞նչ պերծախօսութիւն»:

* * *

Ճերմակ քարէ պատերով, բարձրակամար,
թաղին խոշոր եկեղեցին կը կանգնի թառած

բարձրաւան գտկին վրայ, և արձանի մը նման,
մեծ, լուս, անշարժ աչերը սեեսած է հեռաւն:

Զառիվարին վրայ, մէկ կողկրնուն ծոսծ,
կաղ խրճիթներ կան, բնակարաններն աղքատ-
ներու, սր կը սողսոկին:

Աւելի անդին կը աարածուի կապատճուպ
ծավն անծայլածիր, և ծովէն կը բարձրանան
պալարներու նման, ամարանոցներով շքեղ
հեռու նստած բազմաժխոր քազքէն, կղզիները
գալարազարդ:

Նստած անդէն կը ակսնէ լոլորին դէպի
վեր, անսր նայելնին երկիւզած:

Այս, ան քահանայ պիտի ըլլար:

Ժամերգութիւնն աւարտեր էր, լոեց
մօր ձայնը՝

— Ժիրայր:

— Հը . . .

— Քալէ առւն.

Գլուխը կախ, դիու երազաւն կը չետեի:

Բ.

Արծաթ դրամ մը տուաւ հայրը, շուկայէն
ողափի դնումներ ընելու համար, և ոլտառիրեց
չուշանալ:

Կը քալէ արծաթն ափին մէջ շարժելէն
ու, «Ես մհեծանարաւստ պիտի ըլլամ»:

«Շատ մը ծառաներ, աղախիններ պիտի
ունենամ, չուկայ անոնք պիտի երթան, առն
գնումները ընկլու»:

Խոշոր պալտա մը պիտի ունենայ:

Կոմարակապ մեծ զուռն երկաթէ կը քաց-
ուի պողոտային վրայ, և երկար ծառուղի մը
բաւրաստանը կիսելով կը կտպէ զայն պալտ-
ախն:

Յառակալարդեր, սօսիներէն լայնարուն
շուլպւելով վեր, իրար խոնարհող սաղարթները
կը նաշխին անհամար փնջիներով, և ձենող-
կուղակներ, զարդարապաներներու պէս, կապայտ
կուղակներնին կտխած են վար:

Պալտաը քարսրմ, բազմաթիւ ունեակներ
ունի:

Կարասիները սոսկեդրուագ են, սպասները
սոկիէ ու արծաթէ:

Հիւրերն անպակաս կ'ըլլան, երդն ու
պարը թև թևի տուած կը լեցնին, և կը
լուսնան զիշերները:

Տիկին Անդինէին ։ ման, կին մը ու՞ի:

Պալտատին ետին, ընդարձակ պարտէլ մը
ամէն աեսակ պաղիներով:

Գարսւէ է: Կեռասները կը կրին կարմիր
պառւղներու բեռին տակ:

Ամառ մէ: Սալպրիները պճնուած են
գոյնզգոյն սալպրներով:

Ամբայ վերջը, աանձերն ու խնձորները
շինուած, հասուն կախուած կ'ըլլան բարունակ-
ներէն:

* * *

Կեցու ձամբաւն վրայ:
Անցորները կը զարնուին ու կ'անցնին,
տրդելք կ'ըլլար անոնց:

Խնդրարիւներ եկած են հետը խօսելու:
— Ի՞նչ կ'աւզէք, կը հարցնէ, ըսէ՛ք:

Ուոքի կեցած, զլիստրաց կը խօսին խորին
յարդանքով:

Լուս են:
Արծաթ գրամ մը նկանց, և
— Առ, ու գացէք, կ'ըսէ անոր որ աւելի
մօսեցած էր:

Անցորդները կեցած կը նային ապշած:
Զեռքի գրամը նետեց և բարձրածայն կը

խօսի առանձին:
Կ'աթափի ինկած գրամին ձայնէն: Կը

վնառէ, ու արագ արագ կը շարունակէ
ձամբան:

ինք, մեծահարսւստ պիտի ըլլար

* * *

— Ուր ես, կը սասաէ հայրը, ուր որ
երթսս չան կը մկաս, ժամէն աւելի է, ըսէ.
ինչո՞ւ այսքան ուշացար:

Պ.

Տափարակ ու լերկ հրապարակ մը կայ
հողի, իրենց տան առաջ:

Տէրերէն լքուած պարաէզ մըն է անջրդի,
խոպան:

Թաղին զօրանոցէն, նորակոչ զինուորները
հոն կուգան վարժութիւննին ընկլ:

Հրապարակին վարի ծայրը, լուսւենի
մը կայ հասաւարուն, շատ բարձր ծառ մը և
միակ կանաչն անոր մէջ: Իսկ ճամբուն քով
ցած պատ մը կիսափուլ:

* * *

Մանկութեանը բալոր ազատ ժամերը, հոն
խողալով անցուց:

Կը ահանային զրացիները, որեւէն առկ և
անձրեին հիւզակներ չինելը:

Իսկ զինուորներն եր կուզոյին, կը
բարձրանար պատին վրայ, ասուած կը գիտէր
ուշադիր:

* * *

Ան երբ որ մեծնայ, զինուորական պիտի
ըլլար:

Աւոերաւն վրայ սոկենիւս ուսնոցներ
պիտի աւնենայ, քովէն կախուած երկար սուր-
ճը:

Հագած է բարձր, ուս, վայլուն մոյկեր ու
խթաններն սաներուն, ամէն քայլին, կը զնկան:

Հեծած է սոլիտակարաշ ձիւն վրայ, զին-
ուորները կը չեակեին հետիսան և ուշադիր իր-
շարժումներուն, համաւաններուն:

Կը գերէ բանակներ, քաղաքներու կը
տիրէ ու կը վազէ յաղթանակէ յաղթանակ:

Ան զինուորական պիտի ըլլար, լուս ու
խոժուագէմ զօրավար մը:

Պ.

Տասնըչինդ առարեկան, թուխ, նրբակաղմ-
խոշոր դլխով, միջահասակ պատանի մըն-
էր ան:

Սե ու առաս մտղեր ունէր, մասթ երա-
գուն աչեր, բարձր ճակատ մը և զլուխը լեցուն
էր առարօրինակ մտղերով:

* * *

Կը բարձրանար հիմայ լառւահնիին կա-
տար ու ժամերով այնաեղ նսանձ կը մնար:
Անօրինա՛ զէպքեր աեղի կ'ունե՛ ային այդ
գաներուն: Անծանօթ հեռաւոր թագուորու-
թիւններու տէրն ու իշխողը կ'ըլլար: Յան-
դուգն գարծեր էին իր ըրածները ան ափսող,
զարմանք ասթող: Իր անունը սարսափով ու
հիացումով կ'արաւասանեն:

* * *

Խիգախ նուազներուն հետ կը ճախրէ
նուովը, որ կը ասաւանի ամենի տլիքներուն
վրայ, կը ճարճատէ անսաց փրփրած շրթներուն
մէջ, բայց չի խարակաւիր:

Կ'ասպատակէ անծանօթ հեռաւոր ափիր
որոնք հարուստ են ոսկիսվ ու թանկագին
գոհարներով: Եւ հուրիներ կային խարսհաշ
վարսիրով, ծաւի աչերով: Հուրիներ սեահեր,
թխորակ և բարձրիրան:

Առեանգեց ամենագողար ծաղիկներն
անսաց:

Կը խօսին անծանօթ լիզուներով, կ'երգեն
ու կը պարեն պալատին մարմարէ սալայտ-
տակին վրայ:

* * *

Այդ ծառը և իր անհուածելի դղեակն էր
թառած բարձրութի մը վրայ, որուն մօտէն
կ'անցնին միայն արծիւները և ստորաը
կ'որսաայ արաւալալ գեաը, թաւալելավ իրեն
հետ ժայռեր, հսուատրաւն ծառեր:

Եւ ինք միայն գիտէ, սպիտակալաւ ձիովը
իջնել ու բարձրանալ, մութ: զեանափոր ճամ-
բաներով, ուրկէ առանց իրեն կը վախնան
քալու իր արիւնկղակ մարդերն իսկ:

* * *

— Ո՞ւր է իշխանսւհի Սիրանայշը, կը
կանչէ, ինչո՞ւ կ'ուշտնայ իշխանուհին: Բոէք
որ կ'սպասեմ:

Մարդերը կը վազեն իմացնել:
Նսանձ տեղը անհամբերութեան շարժում-
ներ կ'ընէ:

Սիրանայշ՝ իրենց դրացի աղջկան մը
անունն է, խարակաց, շիկահեր, զուարիթ աչե-
րով, աղաւոր, աարեկից աղջկի մը որ խազըն-
կերը կ'ըլլար վարը, ու միա՛ մաերիմն էր,
Ճանօթ երազէերուն:

իշխանուհին կը մտնէ ու խոնարհելով
բարի լոյս կը մաղթէ իշխանին:

կը ժողուըսւի, կը դառնայ անոր կողմը:

գեղեցիկ է, և ինք զայն հեռաւոր թագու-
ուորի մը պալատէն վերցուց, անդին գոհարի
մը նման, բերաւ իր պալատը:

— Ինչու ուշացար, կը հարցնէ, իշխա-
նուհի Սիրանոյշ . . .

— Ուր աս, Ժիրայր կը կանչէ մայրը
վարէն:

— Հ'ը, կը նայի վար:

— Ճաշի չ'ես դար:

* * *

Աճտպարանքով կ'իջնէ ծառէն, և վաղելով,
կը մասձէ գես իշխանուհին կարմիր շրթնե-
րուն, առկեծուփ մաղերուն:

ինք ոչարկու, հաչակաւոր աւաղակ մը,
խիզախ, աշխարհակալ ասպետ մը, մեծ մարդ
մը պիտի ըլլար երբ որ մեծնար ու Սիրանոյշ,
իր իշխանուհին:

Ե.

Ուսումնարան դրաւ զայն հայրը, կ'ըսէր

«Ժինչէ ե՞րբ այսպէս վողոցները լայնքին ու
ու երկայնքին պիտի թափառի. թող ուսանի
քիչ մըն ալ, աւելի ձեղնահաս օդնական մը
կ'ըլլայ դործիս:»

* * *

Ոմէն ասաւ արաւարձանէն քաղաք կ'եր-
թար ան հիմա:

Հպարաւ էր, ջանառէր և ձգումներ
ունէր:

Քիչ կը խօսէր, չէր յարաբերուեր ամէն
մարդու չեա: Շատ կը կարդար, պլախի նկար-
ներ ալ կը շինէր, ու յաճախ մտածումներու
մէջ ընկղմած կ'ըլլար:

Երբ կը քալէ, բերնին մէջ անուններ
ունի, աչքին առջև մարդեր, որոնց վրայ կը
հիմայ և կը նախանձի: Իսկ երբ կը նասի,
խորհուրդներու թոհուրոհին մէջ կորսուած
կ'ըլլայ:

* * *

Տարիներ անցան:

Տասնըութը ատրեկան եղեր էր, մեծ մանչ
մը, երբ օր մը հայր ու աղայ իրարու չեա
խօսեցան:

— Աւ հասած տղայ մըն ես, կ'ըսէ հայրը,
տառնութիւն լրացաւ:

«Պէտք եղածէն շատ աւելին ուստանեցար,
կ'օգտէ, ան ալ զինիի կը նմանի, աղնիւ զինի
մը, մարդ որքան շատ խմէ ալ աւելի կը
ծարաւի:

«Ինչի՞ կուգայ աւելին, ես հոս հասայ
առանց այդքան ուսում տատծ ըլլալու, ու
մեզմէ որո՞ւն քավը կը գանուի աւելին:

Տղան լուռ է:

— Անըրամեշա է, Ժիրայր, պիտի գաս
օգնել գործիս, յոգնած կ'զգամ ինքզինքս,
ո՞ր օրուան համար քեզ հասցուցի:

«Եւ յնտոյ, կ'ուղեմ որ աեսնես գործը,
ձանչնաս, եթէ պէտք ըլլայ, վաղը կարստ ըլլաս
շարունակելու:

Տղաւն գլուխը սակայն լեցուն է զաղա-
փարներով, երազները կը վաթին աչերէն ու
ծրագիրներ ունի կազմած:

— Ես ուսումս կ'ուղեմ շարունակել հայր,
կ'ըսէ զլուխը կախ:

— Դուն խօսք չունիս, պիտի լսես ինչ
որ կ'ըսեմ: Պիտի թողուս ուստանիլը, կ'օգտէ
այսչափը, փուճ բաներով լեցուցիր զլուխդ:
Սխալ զործեցի, ինչ որ ըսի սակայն պիտի
ըլլայ:

— Իսկ ես կ'ուղեմ շարունակել, ուստանիլ,

կ'ըսէ աղան բարձրացաւցած գլուխը, և ոչ մէկ
բան կ'ուղեմ լուր:

— Քեզի կ'ըսեմ, կ'օգտէ որքան սւստանե-
ցար, ես քու չայրդ եմ, կ'ընկամ քեզ ան
հաճելի է ինծի, ու նոստաց անդէն բարձրանու-
լով կըրանէ թեւէն, իութ խէթ նայելով, զուն
խօսք չունիս գիմացս, պիտի է ընկո ըստածս, և
թէ որ աւզիմ աշկերտ կատամ հնակարկատ
կօշկակարի, կ'ընեմ քեզ երկաթազործ կամ
ջուլհակ: Ես քու հայրդ եմ, ծնողը, սնուցա-
նող, չագուեցնողը քեզ, կը հասկնա՞ս:

«Եթէ պէտք ունենամ մարդու, կ'ընեմ
քեզ բնոնակիրը խանութիս, այս այսպէս է,
կ'ընեմ անիկա որ չաճելի է ինծի, ես քու
հայրդ եմ, կը հասկնա՞ս:

— Էտմածիկ մը գնա չինէ քեզի համար,
ըստու քաշելով թեր հօրը ձեռքէն, և ընել տառը
բոլոր անսնք որ հաճելի են քեզի: Հասկցիր,
ես պիտի շարունակեմ ուսումս:

Երբ աղան քայլերը երգելով, տակաւ կը
հեռանան անայլայլ, բարկացայտ կանչերը հօրը,
ուշգին կը հրեն գուսոր, շարժումով մը, որ
կը վակենք անրադալիի մը եաւէն, այլեւ
անոր չբանաջւ որոչ մատղութեամբ:

Յետոյ, ան զգալով պարասած ըլլալը,
կեցած աեղը կը տասանի, կիյնայ բազմացին,
ընկճուած հարուածէն ու ձեռներովը գլխուն

Վրայ ու մարմնայն, վիրաւարի մկանային
շարժումներով՝ կը գնասէ տեղը վերքին:

9

Յաղաքն է:

Կ'աղղի ընկերոջ մը չետ, հեռաւոր թաղ
մը, աղքատ սենեակի մը մէջ:

Սիրանայշն է, նորէն շէկ տղիկը միայն,
իր երեմնի իշխանուհին որ կուգայ յաճախ
զայն անսնել, և անոր է որ կը խօսի, թէ ինք
ինչե՛ր կ'ուզէ ընել:

* * *

Անդադար կ'աշխատի:

Հաց կր շահի, ժլատութեամբ կը վարձատ-
րմն, մինչ ինք միշտ աւելի շատին կը կարօտի:

Կ'ուսանի ցորեկը գիշերին խառնած,
վախճան չունի, բայց ան հարբած է:

Գաղտփարները սակայն տակաւ ձեւը
ուսնել են սկսած, կը հրճուի տեսնելով, բայց
չի դադրիր ուսանելէ, չի կինար, ճամբան
քոնած, կը վագէ:

«Անսանձ երիվար է, կ'ըսեն ուսուցիչ»

Ները, նժոյգ մը, արիւնը թարմ զինիի պէս
երակներուն մէջ կը պղղայ:

Արաւասահման մեկնեցաւ, աղքատիկ
մախաղը շալկած ուխաւորի մը պէս:

Է.

Յաջողած է շինել մեծ նկար մը:

Անոր կը նային կը դայթակղին, «հեթա-
նոս մը, չաւասացեալ այս դարսւն մէջ, ինչ
ամօթ», հեռուն կեցած կը մրթմրթան:

«Փեղեցիկ Գարուն»ը անուանած էր զայն:
Գործ մըն է, նոր մը, «ո՞վ է զոյնով ու
լոյսով առատ այս վայրի ալան, մանչ մըն է,
շատ յանդուգն և ինքնաշաւան», կ'ըսէին:

Ընդունուած էր ատրեկան ցաւցահանդէսի
որահին մէջ ու վաճառուած:

Ուրիշ մը անկէ վերջ, որուն անունը
«Արեւուն Տակ» դրած էր, անունը հոչակեց,
իր վրայ կը խօսէին:

Ի՞նչ է յաջողութիւնը:

Բոյրն է ծաղկիւ որ կը զզլիսէ հանդի-
պողը:

Համըն է բարունակիդ վրայ հասունցած
պտուղին որ կը ճաշակեա:

Ան խարկանքն է, շլացումը և կամ
կեղծիքը ուրիշներուն, որուն վրայ, դառ-
նացած կը ծիծաղիս:

Ցաջողութիւնը սակայն ժայռն է արե-
ստն, թե կուտայ քայլերուդ, կը ստացնէ
չոգիդ, կը պարարտացնէ սիրադ, և շատ անզոմ
հպարտանալու տիմարութիւննալ ընել կուտայ:

Ուերռուդ մէջ ինկած ըլձացած կնաջդ կը
նմանի ան նաև, կը լեցուիս ցնծութեամբ,
կ'արբիս, կ'անդամալուծէ քեզ, կը սնանկացնէ:

Ը.

Վառարանին դիմաց, լամբին լոյսով
նստած են այր ու կին, աարիներու բեռը
զիրենք կը ծանրացնէ:

Ցուրտ ձմեռ է, չովը սուլիով կը թա-
փառի փողոցէ փողոց, կը լսուի հեռուէն սալա-
յատակին վրայ հարուածներուն ձայնը գիշե-
րապահի ճոկանին:

Մարդը շուկայ էր գացեր, յոդնած նստեր
է լուռ, յօնքերէն մին կը բարձրանայ երբեմն
ու կը ծոփ գլուխը մէկ կողմին, կը մտածէ:

— Ի՞նչ ունիս մարդ, ընդհատելով լոսւ-

թիւնը կը հարցնէ պառաւը, ու թողելով հիւսա-
ծը, հիւանդի ես:

— Տղէն լուր ունի՞ս, կ'ըսէ՞ բարձրացնելով
տչերը:

— Վախճամ փորձանք մ'է պատահած,
չորնամ զաւակս . . .

— Պապանձէ կընիկ, դուք բոլորդ ալ
միշտ պատրաստ էք վայելու:

— Որտեղէն լուր պիտի ունենամ ևս
հիւսայ, կ'ըսէ լոցկամաց ձայնով, առունը
դամուած պառաւ մըն եմ:

Կոռւթիւն:

— Բոէ այ մարդ, դիս մի տանջեր:

— Համբերէ: Արասանմաննէ կ'ըսէն:

— Այս ցուրտ ձմբան, գիտեմ:

— Քաղաքը բոլորն իր վրայ կը խօսին,
կ'ըսէ քիչ ետքը վեր տռնելով զլուխը, իր
ցործերուն:

— Մեռնիմ արեւուն:

— Բոին, զմեծ մարդ մըն է եղած աղադ,
չոչակաւոր նկարիչ մը: Հին ծանօթներ որ
հեռուէն բարեել հաղիւ կը հաճէին, մօանցան
ձեռքս սեղմեցին. «Տղուդ անունը օրբատօքէ կը
մեծնայ հոն, մեծ մարդումը հայրն ես դու. . .

— Հապա ե՞ս, ընդուրզած կը բացազանչէ,
իսկ ե՞ս:

— Հոէ՛, կը սաստէ զայն, նոր կը յիշես,
Ի՞նչ ըրիր անոր համար, ըսէ ի՞նչ առւիր:
— Ինչ որ կրնայի ընել, թշուարականս,
բոնաւոր մարդ,

«Ամէն օր, կերած հացս վար չերթար
կոկորդէս, կը մասմած՝ կորելի է աղաս անօթի
է, հիւանդ է չոն, կոմ, կը մսի, օրս օր չէ:

«Ասաւածամօր գնա հարցուր, շաբաթ
չանցաւ որ մոմ չվառեմ, կ'աղերսեմ. «Ճիրա-
մայր, աչքդ վրայէն մի պակեցներ, դունալ ինձ
պէս մէկ մենուձար զաւկի մայր ես ու զիսես
կոկիծն անոր, խնայէ ինձ, քու սուրբ աջդ-
միշտ ոլաշտպանն ու առաջնորդը ըլլայ անոր»:

— Ե, դեռ ուրիշ, կ'սէ չեկնանքով,
յետոյ . . .

— Թողիր երբեք բերան բանալ ըսկըու
համար երկու խօսք, դաժան մարդ:

— Պառաւ, լեզուդ քեզի քոշէ, երկնցաւ չը:
— Ինչու պիտի չըսեմ . . .

— Ճառը, լոէ կ'ըսեմ քեզի, սաքի ելլելով
կատած, վիրցուցած ձեռքը վեր կ'ընէ դէպի
ան մէկ երկու քայլ, ես կը փրցնեմ լեզուդ:

— Ալ չեմ վախնար քու պառալէդ, փրցուր
լեզու թէ որ կ'ուզես խմէ արիւնս, զազանի
պէս, ալ չեմ վախնար:
Լոռութիւն:

— Պէտք է զարնես նախ դու զլիուս,
կ'ըսէ ծանր ծանր:

«Ոյեզձ մայր մըն եմ, չեղայ ամսքալը նեղ
օրերը մանչուս, զաւրկ պիտի մնամ լոյսէն
նուե իր պայծառ օրերուն, անգաւթ մարդ:

«Ալ չեմ վախնար քու պառալէդ, փրցուր
լեզու թէ որ կ'ուզես խմէ արիւնս, զազանի
պէս, ալ չեմ վախնար:

— Պէտք է զարնես նախ դու զլիուս,
կ'ըսէ ծանր ծանր:

«Մի խղճար, զատէ ամէնէն մեծ կտորը
քարին:

«Ուժը ի՞նչ է, զլուխի ազա: Նեաեցիր վար.
աէ մի քաշուիր, տրոքէ սաքիդ տակ, դու որ
երէկ խաղալիք մ'էիր ափիս մէջ. և կուտայի
քեզ ոյն ձեզ ու հաճելի էր ինձի:

«Ճղադ մեծ մարդ մըն է հիմայ, պէտք է
զարնես:

Վշտաբեկ իյնալով աթոռի մը վրայ, «Ես
մաս չունիմ, ինչու ձեռքս սեղմեցին, իր ի՞նչն
եմ, օտար մը լոկ, շունմը, որ հաչելով արգելք
ըլլաւ կ'ուզէ ճամբուդ:

«Հասարակ, ինքնահանան վաճառական մը
կոպիս, որ լու զիտէ ընել միայն հաշիւն իր
օրուան:

ինք իրեն գէմ չարացած, «ես բաժին
չունիմ, բալորն իրն է, իր շինածը, միտյն իրը,
անարդ, ամբարտաւան ծեր մ'կմ, լոկ ամէնուն
արհամարտնքին արժանի»:

Ե Ր Ռ Ո Ը Ւ Ո Ո

Ո.

Կը աեսնայի արդէն աանիքներուն վրայի պատուհաններուն բացուիլը ու կը մտածէի թէ ինչպէս վարդիները պիտի ընձիւզին, բայց նախ նշենիները պիտի ըլլային ծաղկողը:

Զմեռն անցաւ:

Կ'ըլլային օրեր որ Մարգարիտան կուզարքովս, զիշերներ որ կ'երթայի ընկերներուն հետ, ամէն ինչ լաւ էր, և երբեք չիմացայ թէ երբ կը սկսէին օրերը և ուր կը վերջանային:

Հայկուհիին քովս եկած օրէն անցեր է ամիսներ, բաւական երկար ժամանակ է:

— Վազը, ոչ, կը կտկաղէ, կուգամ այնպէս,
երբ որ աղաս ըլլամ:

— Շնորհակալ եմ վրաս մտածած ըլլալուդ
համար, նաև ոտ թաշկինակին համար որ բաճ-
կոնիս զրպանիկը պիտի զարդարէ: Այս՝,
կուզաս երբ որ ուղես, աղաս թէ որ ըլլաս,
ձիշդ է: Կ'ուղէի իմանալ տունը մնալու համար,
ահա բոլորը:

Զպատասխաներ, արագ արագ կը հեռա-
նայ, իսկ ես ակսայ, նէ ախրեր էր:

* * *

Հաւատացած եմ թէ մարդկանց չարժում-
ները կարգալու ընդունակութիւն ունիմ:

Երբ ըսի՝ իրաւունք չունիմ պահանջկատ
ըլլալու, շնորհակալ եմ եկած օրերուդ համար,
տեսայ, նէ ցնցուեց: Եւ բոլորովին աժգունած
էր հեռացած պահուն:

Բայց ես չթափառեցայ իր ճամբուն վրայ,
կ'ըսեմ բարձրածայն:

Եւ ինչ որ ալ ըլլայ ծածկուածն իր մէջ,
չեմ ուղեր զիտալ:

Չեմ նայիր այն կողմ, այս կ'աշխատիմ
այսպէս, ինչուս է պէտք, թէ ինչ է ան:

* * *

— Հայկուչի, քեզ ի՞նչ է պատահեր, ո՞ւր
ես, ի՞նչ ունիս:

— Ա՛յս ես այնքան շատ զործեր ունէի
ընկիք որ անկարելի եղաւ գալ քեզ, Ժիրայր,
քայց բոլոր ժամանակը քու վրադ կը մտածէի:

Մայրս կ'ըսէր անցեալ օր, «ի՞նչ կ'ընես,
ո՞ւր է խելքը», ան չգիտեր ամէն բան:

Կը զանգատի հայրս ալ «չես առաջինը,
ցրուածութիւն մը կայ վրադ: Լուռ կը նստիս
մտազմաղ, և շատ անգամ պէտք է կրկնենք
հարցումնիս որպէս զի լսես»:

Եւ յետոյ, աես, կ'ըսէ ցոյց աալով զարդա-
թաշկինակ մը, չինեցի բաճկոնիդ զբացիկին
համար, լու չերեկիր պարապը:

Այս կ'ըսեմ ինքնիրենս, նէ մտածեր է
իմ մտաին, յետոյ շնորհակալ եմ հոգածութեա-
նը համար, չէ՞ որ ասսնք ալ զզացուածներ
են, և մեծ իրեն համար:

— Դու կը մեկնի՞ս, այսքամ՞ն շուտ, ե՞րբ
պիտի գոս ինչ, վա՞զը:

Բ

Շատ մը օրեր կ'անցնին:
 Օրուան մէջ կ'անձրեէ, յոտակ խոշոք
 կաթիլներով, և պահ մը վերջ կ'երեւի արեք
 ու խնկալ կ'սկսի հողը՝ այդ գարնան բոյրն է:
 Նշիները արգէն վարդորակ ծաղիկներով
 քողքուեր էին ու աքասիաներու բոյրը կը
 դիմաւորէր տմէն երկու քայլիս:
 Դուրսը քալած պահուս ես տեսաց
 նաև պարաէզի մը պատին վրայ փթթած
 չարսնուկ մը:

* * *

Օրերուս մեծ մասը կ'անցընեմ փողոցը,
 ազատ բնութեան մէջ, աշխատելով ու դիմումի:
 Կան օրեր ալ, որ կուշա կը տարածուիմ
 քաղքին հեռուն, պատի մը ատկ ու կը դիմած
 պայծառ կապոյա երկինքը, անոր մէջ նաւող
 ամպերուն կարաւանները սպիտակ, կունկընդ-
 րեմ տուներուն ու ջուրին իրարու խառ-
 նուող երգը, և կը մնամ այսպէս մինչև միջատի
 մը դալ ու խայթելը:

* * *

Իրիկունը երբ կը վերադառնամ, տղաքը
 տրձակուած կ'ըլլան դպրոցէն:

Սկսեր էին արդէն փոխադրել իրենց
 խաղերը դուրս, փողոցի պզափկ հրապարակնե-
 րուն վրայ:

Հեռուէն երբ կ'երեւիմ, ուրախ բացադան-
 չութիւններով կը դիմաւորեն զիս, կը քաշէին
 ձեռներէս ու կը տանէին նսաեցնել իրեն մօտ:

Կը դիմաւիմ խաղերն անսնց, կը խօսիմ, և
 նուագի մը պէս անուշ կը հնչէ պոռակ կանչել-
 նին: Կը հրձուիմ տեսնելով ժիր ժիր շարժում-
 ներն, արեազօծ զէմքերն իրենց: Խոչսր խոշոր
 աչեր ունին, ու չարածճիփի մը ըրած մէկ խալը
 ընկերոջը, կամ մէկուն, դիմացինին երեսին
 նետոծ ազատ հայհոյանքը կ'ուրախացնէ զիս:

Բոլորովին ընտելացեր էին, խաղէն դուրս
 մնացողները կը նստէին քովս հողին վրայ, ու
 կը հազորքէին իրենց ուրախութիւններն և
 վիշտերը:

Մին բարենիշներ ոտացած ըլլալը դպրոցին
 մէջ, կ'ըսէ:

Ուրիշ մը կը պատմէ թէ ինչպէս այնինչը՝
 որ շատ անգամ անծանօթ մըն է, անկարսղ է
 եղեր պատասխանելու ուսուցչունիին հարցում-
 ներուն և արժանացեր պատիժի:

Եւ այդ միւսը երբ ներկայ մը կըլլայ,

խաղը թողած կու գայ արդարացնել ինքվինքը
զիտէի կը պոռայ, չկրցայ պատասխանել որով-
հետեւ քովս նոտողը խանդարեց ու շուարեցայ,
և կը կրկնէ հոյ ուսուցչունիբն առաջ ըսել
չկրցածը:

* * *

Նաև կու գային ոլտամել իրենց տուներուն
մէջ անցած ուրախ թէ տիսուր դէպքերը:

Մին կ'ըսէ՝ «եղբայրս պիտի ամուսնանայ
կիրակի օրը, մեծ խնձոյք պիտի ունենանք
նոյն գիշերը, բայց մայրիկը տրղիւեց շաքարե-
ղէններուն մօտենալ»:

Ուրիշ մը կ'իմացնէ՝ «քոյր մը ունեցայ,
անոր աչկրպ ֆակ են ու շարունակ կու լայ,
որովհետեւ երկինքն զամբիւզով վար իջեցու-
ցած են»:

Տղայ մըն ալ վշտահար՝ «զիտէ՞ս, մեծ
մայրիկ մէռուած, կը հեկեկայ:

Ասոնք ուրախ ու տիսուր դէպքեր են, և
ես օր մը մէկուն հետ կ'ուրախանոմ, քանի
որ եղբայրը պիտի ամուսնանայ անոր: Միւսին
չետ կը մտահոգուիմ ունեցած ըլլալուն համար

քայլ մը, որ միշտ կուլայ երկինքէն վար-
իչեցուցած ըլլալնուն համար:

Ուրիշ օր մըն ալ կը ախրիմ մէկուն հետ-
ոնոնցմէ, որովհետեւ իր մեծ մայրը՝ կին մը, որ
զաւակներ ու թռուեր ունեցած է, մեռիր է:

Պ.

Երբ մութը լու մը իջոծ կ'ըլլար քաղքին-
կրայ, կը բարձրանայի նստած աեղէս ու կը
շարունակէի ճամփաս:

Կը մանեմ տուն, կը վառեմ ճրագս, կը
հանեմ գուրս ունեցած պարէնս, ու կ'սկսիմ
ուտել լիաբերան, իբրև թէ կերածու խորոված
մը ըլլայ, աանաիրուհիիս կտառւն կու գայ
քծնիլ, բաժին կը հոնեմ պատառներէս:

Յետոյ, կը վառեմ ծխափղս, կուշտ կուշտ-
կը ծխեմ, կտառւն ալ կը անզաւորուի ծունկիս
վրայ: Եւ միշտ ընտանի շունչ մը կար որ կը
դարմացնէր զիս, օտար ու մինակ չէի զգար-
ինքզինքս, կարծես ես իմ սեփական տանս մէջ
եմ, ու զիս շրջապատողները խուլ ու համր,
քար պատերը չեն:

* * *

Աւելի ուշ, կը ճամփեմ կտառւն:

Նորելուկ երգ մը մոժոալով կը տարած-
ուիմ անկողնիո վրայ և պառկած տեղէս
կ'ունինդրեմ զիս ընդմիջելով տնցնող դինովի
մը խողերն ինքնիրեն հետ:

Կատաւներուն սիրութափը կը լսեմ, բայց
չեմ գայթակիղիր, ոչ ալ կը տազականամ: Զէ որ
անիւայ մարտի վախճանը կ'աւեաէ, և մի քանի
օրէն արեւը պիտի ստանայ: Իր նախկին ջերմու-
թիւնը, հողը լայնայ, կեռասները պիտի
կարմրին:

Վարդիները ծաղկած պիտի ըլլան, կ'ըսեմ:
Դրացուհիներս պիտի սկսին բացուիլ
Երդիքներուն վրայ:

Եւ տոռնը հետաքրքրական, ուրախ
երեսյթներ են, քանի որ ես խօսակիցներ
պիտի ունենամ հոս մօտո:

Պիտի երկարին պայտի ժամերս ու ճամ-
բաները՝ այնքան որքան տաեն որ կարող ըլլան
քալել իմ սեփական ոտներավ:

Պ.

Վերջերս տարորինակ արամադրութիւն
մըն էր զարթեր մէջս: Թոյլ ու մողձոտ կը
զգայի ինքղինքս, օտար և անտարեր կը
դիաէի շուրջս, ամէն բան: Քունն ալ կարուեր
էր աչերէս:

Կը պառկիմ, աչերս կը գոցուին թէ չէ կը
զգամ շշուկներ շրջիլը շուրջս, և անօրինակ
անցքեր աեղի կուննային:

«Ով առիւծ, կ'ըսէ Գայոբ, ինչս կը նայիս
աչերուս խէթ խէթ, պրկած ճիրաններդ, իրու
թէ հաչոյած ըլլամ քեզ»:

«Եթէ քու սամառքադ կարօտ է պատափ,
լսէ՛, ևս ծամուելիք կտար չեմ»:

«Զգուշացի՛ր, սիրահար Գայոն եմ, և
յաղթանակը շատ դիւրաւ քուկդ պիտի
չըլլայ»:
կը սարսասմ:

* * *

Խոշոր ճիրանի արե մը կը բացուի հորի-
զոնին վրայ: Անապատի աւոզը կը պճլաայ,
սիւզը կը ցնցէ միմոզաներուն ոստերը:

«Յաթիմէ՛ սիրուհիս, թէ որ հոն ըլլայիր,
երկու ուիւծներու զուպարին ականատես պիտի
ըլլայիր, կ'ըսէ Գայուը»:

«Ան իր թաթով ուսս կը ճանկուեր, կը
զգայի խիթը մսիս մէջ խրազ ճիրաններուն»:

«Արեւը խաւարեցաւ, անապատը կը մանչէր
մեղի հետ: Կոխած փորին մէկ ոտով, իսկ միւսը
խրած աւազին մէջ, պատուեցի երախը: Գետինը
ցնցուեցաւ անոր թաւալած պահուն:

— Գայո, կ'ըսէ հիտարբուր ոէմքով

Ճռելով վրան, ո՞ւր է, ո՞ւր, ցայց տուր անոր
թողած վերքերուն սպիները:
 — Դու ի՞նչ ըրիր, կ'ոէ ետ քաշուելով:
 — Ֆաթիմէ:
 — Զիս համբուրեցիր կ'ըսէ շառագունած,
ու կը սկսի ետ վազել:
 — Ֆաթիմէ, կը պոռայ, Ֆաթիմէ, սիրու-
հիս . . .
 Կ'արթննամ:

Ե.

Եղանակը բոլսրովին փոխուեր է, կեռառ-
ները կարմրած, ու նուսիները ծաղկեր են:
 Տունէն դուրս ելած պաշուս տեսայ
Հայկուհին:
 — Աս ո՞ր հովը բերաւ քեզ հսու կը հար-
ցնեմ, ուսկի՞ց կու գտա:
 — Ընկերուհի մը մօտէն, կ'ըսէ քալելով
հետո:
 Սաեց, տեսայ ըսած պահուն կարմրեցաւ
ու գլուխը կախեց:
 Չուղեկցեցայ, կը շարունակեմ ճամբառ:
 Կը քարենք իրարու հակառակ ուղաւթեամբ,
մէկ մալ հանեէս կը լսեմ ինձ ձայնելը, կը
կենամ:
 — Ե՞րբ կը վերադառնաք, կը հարցնէր
գլուխը կտի:

— Կարելի է ժամէ մը, երկու օրէն թերե-
ւըս, շատ հաւանական է որ չվերադառնամ
ալ: Ոչ ոք կը սպասէ ինձ, ազատ եմ:
 Ցնցուեցաւ: Լուս հնք:
 — Բայց դուն ի՞նչ կ'ուղես, կ'ըսեմ ընդհա-
տելով լսութիւնը, ի՞նչ է ուղածդ:
 Լուս է:
 — Լսէ՛, Հայկուհի, այս տյողէս է, չունե-
ցածո ի՞նչպէս տամ:
 Խղճալի դէմք է ստացեր, գլխիկոր, լուս
կը հեռանայ:
 Կը շարունակեմ քալել, և դարձած պահուս
փողոցը կը աեսնեմ, կեցեր կը նայի հանէս,
անուշադիր կը քալեմ տատջ:

* * *

Երբ ճամբառն կը հանդիպիս ծառօթի մը,
որ տուանց վերարկուի է ճարան ցուրտին, կը
քալէ գլուխը բաց անձրեին տակ: Կամ կը
աեսնես մէկը որ ամէն պատառին, կը զանդա-
տի անոր կարծրութիւնէն:

Մի հարցներ երեք:
 Ան սկզբունքէ պիտի ճառէ, ցուրտէն
դողդալով:
 Պատառներուն կարծրութիւնը պիտի
փաստէ անատած բերնովը, ուրիմն, բարու-
թիւնը ունեցէ՛ք չհարցնելու:

Կայ դասակարգ մը սակայն, որ միշտ
ունեցող մը կը ներկայացնէ ինքնինքը:
Ու խոյս կու տայ, քուկինդ շորթած:

Այս այսպէս է:

Արեւոտ օր մը հանդիպեցանք իրարու:
Եւ ժամանակ մը վերջ, առաւ մը եկաւ
քովս:

Չի հասկնար չունենալս, կը հարցնէ թէ
ինչո՞ւ, և ի՞նչպէս, քանի որ գլուխս կը ճոճի
իրանիս վրայ, բերանս կղպուած չէ, աչերս կը
տեսնեն, եթէ ամէն զլուխը կրող, խօսող ու
տեսնող մարդը կատարեալ ըլլար սակայն:

Իսկ ես, պարագաւոր չեմ ամէնուն բացատ-
րութիւն տալու, թէ ինչո՞ւ, ի՞նչպէս:

Զ.

Քալեր եմ մէկ ժամ, երկու թերես, զուցէ
և աւելի, նոյնն է ինձ համար, իմ ժամանակս
չտփ չունի:

Օրերը կը զատեմ իրարմէ գիշերներով,
տարիները եղանակներով, և անոնց երկոյթնե-
րովը զաղափարը կ'ունենամ ամիսներուն, և
կ'անուանեմ զանոնք, մեծ ու պղարկ դէպքերով
միայն:

Անցած եմ, լեզուի մը պէս, երկարող
կղզին կէսը: Կը հանդիպիմ բնակարաններու:
Ծովէն քիչ հեռու, դալարիքներու մէջ
հաստատուած խրճիթներ են: Կը մօտենամ:

Գիւղ մը աննշան, խեղճուկ, ուր փերեղակ
մը իսկ չկայ, բայց անոռովոր գիւտի մը պէս՝
կը հրձուեցնէ զիս:

Արեւիսանձ դէմքով, հեղահամբոյր մարդեր
են զիւղացիները, բոլորն ալ աղքատ ձկնորսներ:

* * *

Արդէն անցեր է երկու գիշեր որ հոս եմ:
Զեմ աճապարեր վերադառնալ, և ի՞նչու, կ'ըսմէ,
որո՞ւ քով, ո՞վ ունիմ առնը թողած, ո՞վ կը
սպաէ ինձ, կի՞ն, գա՞նձ, բարեկամնե՞ր, աղ-
գականնե՞ր, ոչի՞նչ: Սենեկիս մէջ թափառող
կտառն իսկ ուրիշինն է, որ կուզայ այցելել
երբ պատառի մը հոտն հասնի քիթին և քծնե-
լով ճաշակելէն վերջ, կը հեռանայ կոնակը
դարձուցած ինձ: Ասառւած անդամ, թէ այս-
պէս է, թէ այնպէս:

* * *

Ցերեկը զլխաբաց կը նստիմ ծովափը
զիւղացիներուն քով և կը գիտեմ աշխատանքն
անոնց որ վերջ չունի:

Առառուն, մութն ու լուսուն կը մանեն
հաւակները, կ'րթան բաց ծովուն վրայ որսի:
Կէսօրուան մօտ կը վերադառնան: Կը
շարեն արսացածնին քաղաք տանելու համար:
Գիւզը մնացողները նստած կը նորոգեն վնաս-
ւած ուռկանները, ու շատ անդամ կիներն ալ
կու գան մասնակցիլ անոնց աշխատանքին:

* * *

Երբ կը մթնէ, գարնանալերջի անսուշ,
պայծառ գիշեր, հանդարտորէն կայտող ջուր,
լիալուսինն ալ վերէն արծաթ կը թափէ վար,
և անհուն հոգեքնար լոռութիւն:

Գոհունակութեամբ կ'արթենայ հոգիս
լուսնակ գիշերէն, հեղածուփ ծովէն, գարունի
մեղմաշունչ բուրազանգ սիւդէն, նաև մանա-
ւանդ աննման խաղաղութենէն:

* * *

Բերենքս ի վեր կը պառկիմ աւաղին վրայ
ու սիւդը կը փայտայէ գէմքս, մազերա:

Կայծոսիները բացխփիկ լոյսով կը
գիսուն չուրջու: Զուրին վրայ հեռուն կ'երեխն
գիշերուան ձկնորսներուն խարբէները, և

քովս կուգան չարժիլ ստուերները քնացող
տուներուն, և մշտարթուն ծառերուն:

Եւ անա կը լսեմ հեռուէն մեղմ բառեր որ
կը քալեն ջուրին վրայէն: Բանջարանոցներէն
կը հոսնի հոսակ նետող վարունքներուն
ձայնը, ինկած աերեսի մը խչբախւնը:

* * *

Մէկ մ'ալ, լիւ, լիւ, լիկ, լակ, լիկ-
գիւղին մատրան զանգակիկն է որ կէս գիշեր
կը զօղանջէ:

Լիւ, լիւ, լիկ, լակ, լիւ, լիւ, բոժոժին
ձայնն է փայսի ուղարին, որ միմոզաներու
թաւուաին մէջ կ'արածի:

Առաջս կը բացուի անձիր անտպատ մը
որ կը տապակուի բորբ արեւուն կրակովը:
Արմաւիներուն շուքը նստած են ու.

— Թաթիմէ, կ'ըսէ Փայսը, սիրուհիս քեզ
համար երգած մուլազաներս արաբական
համեմներուն ու բոյքերուն հետ կը շրջին
տօնավաճառէ տօնավաճառ դաշնառորելով ականջ-
ները, հոտուէտելով ունկնդիրները: Անոնք
անտպատին գոհարներն են որ կը զարդարեն
պալատները քաղաքի իշխանաւորներուն:
Անոնց շողը կը մրրկէ սրտերը և կ'երկարի
անապատին սահմաններէն ալ անդին, մինչև

Նեռաւոր անծանօթ ծավլը: Իսկ անոնք քու զարձերդ են: Մանրիկ ստներուդ տակ փոռուած գորգը, որովհետեւ ես քու սիրահարդ եմ, սիրավառ քու աննման զեղսվդ:

Կը նային իրարու:

— Քու շրդներդ ֆաթիմէ, կարմիր են ինչպէս նոնավարդ մը, վարսերդ, ու սաթէ թելերու կը նմանին, իսկ քու աչերդ՝ ու թւը կը բոլորէ անոր մէջքին . . .

— Ոչ, կ'ըսէ նէ ետ քաշուելով, դու շատ անշամբեր ես, անցեալ օր ալ զիս համբուրեցիր երբ դեռ լուսնամահիկը չէր բարձրացած երկնակամարին վրայ, և արեւ անսաւ ըրածդ: Կ'ամաչեմ աչերս վեր վերցնելու:

— Բայց չոս միմոզաներուն ետին, մեզ ոչ ոք պիտի անսնէ . . .

— Ան ի՞նչ ձայն էր, կը հարցնէ:

— Հասած արմաւ մը ինկաւ:

Լուս են:

Չեն երեիր միմոզաներուն ետին:

* * *

Արմաւիներուն, երկար շուքերը կը շրջին աւագին վրայ:

Արմաւները կը հասուննան:

Սիւզը կը խաղայ իր մանրիկ մտաներով տերեներուն հետ:

Դեղնած աերեներ կ'իյնան: Սիրահարները, միմոզաներէ վրանին տակ դալար, լուս են: Անոնք երջանիկ ըլլալու են:

Է

Կ'անցնին ժամեր: Մատրան լուծ զանգաւ կիկը նորէն կը զօղանջէ, արշալոյսը կ'ողջունէւ Լիւ, լիւ, լիկը, լակ, Գայսի ուղար անաէր կը քալէ անուղի:

Հսրիզոնը կը մօտենայ մանիշակազյյն ըստուերներուն և կը սենոյ տակաւ տւազը:

Անապահի տաք հովերը կը փչեն: Աւոզը կը պարէ և սաէպ' կը ծածկէ իրեն տակ իջեանին հետքերը ու կը բանայ արեւուն դիմաց:

* *

Գայսը նստած տւերակներուն քով, կ'արտասուէ կորուսած սիրուհին:

Մրինզը ինկած է վար աւազին վրայ, հովերը պատուած են շտպիկը, կը ծիծեն կործքը:

Արտասուքը կը հսոի աչերէն, կը թրջէ աւազը ստքին տոկի:

Կարաւանները կու զան ու կ'անցնին
քովէն անոր երգերը երգելով:
— Տե՛ս, կ'ըսէ անոնցմէ մին ցոյց տալով,
մէկը նստած կու լայ: Գայսն է ան, ես կը
ճանչնամ, այս, ան է, կը ճշգէ աչերը սրած:
— Գայսը կու լայ, կը բացադանչէ ուրիշ
մը, բանաստեղծը կու լայ:
— Լսեցէ՛ք, կը պատուիրէ աւելի ծեր մը,
ան լուռ է, մի՛ խանգարէք զայն, կու լայ,
ա՛խ, որքան մեծ ըլլալու է անոր ցաւը:

* *

Կը բանամ աչերս, կը նստիմ:
Կին մը ծոռած վրաս, կը շարժէր թևս:
— Պարո՞ն, դուք վիրաւորուած էք, կ'ըսէ:
— Ո՛չ, ես պառկեր էի հոս, քնացեր եմ,
աչերս շփելով, ես վիրաւոր չեմ:
— Բոլորովին անշարժ էիք, կը մրթմր-
թայիք կծկառու բառեր:
— Դու ծանօթ ես Գայսին, կը հարցնեմ,
անապատի մեծ բանաստեղծը կը ճանչնաս:
Ժխտական նշան կ'ընէ:
— Նստէ, քեզ պատմեմ:
— Այսւոհնո նախտճաշին կը սպասէ, կ'ըսէ:
Ան բոլոր գիշերը հսկեց ծովը փոռած ուռկան-
ներուն քավ, և կը հեռանայ ըսելով, «Մրբուհի

Մարիսմ, ինչ տարօրինակ մարդ է սա քաղա-
քացին, զարմանալի չէ, եկեր է այս ամայի
գիւղը և գիշերը կը քնանայ ծովեղրի աւազին
վրայ, սատանայ կայ իր մէջը, սատանայ:

Ը

Իրիկուն է:

Ներկատուփը ձեռքս, փոշոս կօշիկներով
ուղղակի Մարգարիտային կ'երթամ:

— Ահա՛, վերջապէս, կ'աղաղակէ ցնծու-
թեամբ, եկար վերջապէս, աս քանի օր է, ըսէ,
ո՞ւր էիր:

— Գիւղը, մօտակայ գիւղ մը:

— Իրա՞ւ, ես վերջի օրերս միշտ կը
հանդիպէի առւնդ, իսկ դու չկայիր ու չկայիր:

— Փոքրիկս, դու դիս փնտոեցիր ուրեմն:

— Դու ի՞նչ կը կարծես ձիրաիր, չե՞ս
ակսներ, միթէ կարո՞ղ եմ ծածկել ինքինքս:

— Ոչ, ես ակսնելու կարպութիւնս կորու-
սեր եմ պզաիկս: Հոն նստած ես կը մտածէի,
թէ ոչ ոք ունիմ սպասող, մինչ դու, դիս
փնտոեր ես, շատ շնորհակալ եմ քեզ:

«Այսպէս, այս, կան մարդիկ սր չեն կրնաք
աեսնել:

«Եւ սակայն կան ուրիշներ, որ չեն
ուղեր աեսնել:

«Իսկ ես, այս վերջին ժամանակներու այնքան շատ ուղեր եմ չտեսնել, որ կը չփոթեմ հիմայ ինքինքս:

— Խօսք տուր ձիրախր կ'րսէ, որ ամրոց առաջին օրը պիտի տօնենք միասին, բռնած ձեռքս, կ'երթանք մօտակայ ձոր մը օրաւ զուարճի, ու մեր բոլոր օրը կանցնենք հան, ան այնքան զուարթ է ու ցնծուն որ կը համակէ զիս ալ, կը մոռնամ յոգնութիւնս:

— Կը խոստանաս, կ'ըսէ, կը խոստանաս:

— Կը խոստանամ, և խօսքս չեմ մոռնար սիրունիկս: Այս խոստանալը ուրիշ բան է, խօսքը՝ պահելը տարբեր:

ԱՄԷՆ մարդ կը խոստանայ, բայց շատ ու շատ քիչեր են որ կը պահեն իրենց խօսքը:

«Եւ ես կը յիշեմ քեզ համար, այսպէս տարիներ վերջ, երբ ամէն բան փախուած է, մարդն որ էի, անասուն դարձած: Բայց այդ մէկ անգամ, միշտը լաւ չէ: Ես շատ ու շատ չնորհակալ եմ քեզ:

Թ.

Ամրայ առաջին օրը:

Օրիորդը վարդի կոկն մը տուաւ ինձ, կ'ըսէ երիտասարդը վշտահար, նէ սիրուն է,

թուի տչեր ունի և յետոյ բոսոր չըթներ, պէտք է որ ուրախանայի, չէ:

Ես կ'ուղեմ զայն սեղմել կրծքիս բազուկներուս բոլոր ուժովը, և չեմ ըներ, բայց կը պահեմ կոկոնը, այս, չեմ մոռնար և թող նէ այդ չզիտանայ:

— Ի՞նչ բան կը պակսի քեզ, երիտասարդին կ'ըսէ քրքջալով ձայն մը ետևէն:

— Ի՞նչ բան կը պակսի, կը պառայ կապղած, յետոյ չոր չոր ծիծաղելով կ'իյնայ մարգագետնին վրայ:

* * *

Անդերը լեցուն են անհամար զուարթոցն ծաղիկներով:

Հրաթագ կակաչները կը բարձրանան կանաչներէն վեր, կապուտիկները բազմած են ծանրաշուք, մանիշակագոյն զանգակածաղիկներ կ'օրօրութին սիւգին հետ, իսկ հասկերուն ասներուն ֆով ծածկուած կը փթթին բոսոր անեմոններն և անմոռուկները բերու զակ:

* * *

Մարգարիաը ուրախ է, կը խօսի անվերջ, կ'երգէ, ու կը թոչտի ծաղկէ ծաղիկ արսրելով անդերը, յետոյ՝

— Տես' ձիրախր, կ'ըսէ դէպի ինձ վաղեզ
լով ծաղիկներ բռնած, որքան գեղեցիկ են:

— Մարգարիտ, փոքրիկս դու պիտի յագ-
նիս, շատ մի՛ վաղեր: Այդ որքան ծաղիկ են
քաղեր, և յետոյ անխնամ, թեդ բեռնաւորեր
ես կանչներով:

— Այս', կ'ըսէ ուրախ ուրախ, չափ չեմ
կարող դնել շարժումներուս: Բայց ան'ս
ձիրախր, կ'աւելցնէ, որքան կարմիր ու սիրուն
են սա անեմնները:

«Իսկապէս ես ճաշակ չունիմ, շատ անհա-
ւասուր եմ կարած ու լիցուցած թեռ . . .

— Դու արտաւորեր ու ես շրջաղղեսաղ,
մռածակներդ աղտօնակը են: Իսկ զլխարկդ, ո՞ւր
թողիր:

— Ա՛չ, կը ճչայ ու երդելով կը թոչի ես:
իսկական մանուկ է կը մտածեմ
կեցած դիմելով ետեն, զլխարկը թողեր է
ճամբուն վրայ, ծաղիկ պակելու համար, և
վսաւչ եմ, նոյն վայրկեանին իսկ մոսցեր
զայն:

Ժ.

Զորը սօսիներուն շուքը, զլուխն ուսիս

նստած է լուս, և ես չեմ ուզեր շարժեր
չխանգարելու համար:

— Ձիրախր, զավ կը սիրես, կը հարցնէ
յանկարծ, ըսէ՛, զո՞վ կը սիրես:

— Այդ ուսկից է հիմտ, կ'ըսեմ, ես ալ կը
կարծէի թէ նիբռներ ես:

— Այսքան երջանիկ եմ այսօր, որ չեմ
կարող չմտածել: Ուրիշ անդամներ ալ մտածած
եմ: Կարելի չէ որ ան մէկը չսիրէ, այդ ինչ
ովէ՞ս կ'ըլլայ:

— Քեզ, կ'ըսեմ:

— Կը ծիծաղիս վրաս, չէ՞ ձիրախր, այդ
մի՛ ըներ, կը կակազէ, չափողանց է: Յուսա-
մի՛ ըներ, կը կակազէ, չափողանց է: Յուսա-
մի՛ կերպարանք է սատցեր, բալոր սրաովս կը
ցարիմ վրան:

— Մարգարիտ, կ'ըսեմ ձեռները բռնած,
սիրունիկս, լոէ ինծի, չէ՛, զու մի՛ տիրիր, լոէ՛:
Ճարիներ առաջ պատանի մը կար ծովեր անդին
քաղիներ մը միջ, որ այս քաղին ուես մեծ էր
քաղին մը միջ, որ այս քաղին ուես մեծ էր:
Ան սիրեց աղջիկ մը: Զիրար շատ
կը սիրէին, առաջին սէրերնին էր:

«Անկարելի է, կ'ըսէր մի՞ն, որ քեզմէ զատ-
ւած կարէնամ ապրիլ:»

«Այն օրը որ բաժնուիմ, ինծի համար
աշխարհը այլիս գոյութիւն չունի,» կ'ըսէր
միւսը, և չաւտատացած էին ասոր:

«Օր մը, համբուրուելէ վերջ, կը բաժնուին
սովորականին պէս:

«Որեր կանցնին:

«Դու ի՞նչ ըրիր, Սիրահայշ, ի՞նչ ես
ըրեր, կը հարցնէ երբ կը հանդպին կրկին,
Ամուսնացար»:

«Կը տ' ունես, կը պատասխանէ, և պահ
մը լուելէ վերջ, ձեռքը թեին դրած անոր՝
հասկցիր զիս, կ' ըսէ, կը սիրեմ քեզ: Բայց այդ
ինչոքս պիտի ըլլար, ինչո՞վ: Եւ յետոյ, սա
մեզ չխանգարեր» կ' ըսէ ցոյց տայրվ ամուսնաւ
կան մատանին:

«Երիասասարդը ապշտծ կը նայի սիրունիին,
նախ չհասկնար, յետոյ կը զդայ անոր ատք
ձեռքը թեին վրայ ու կը տեսնէ աչերը սեհ-
ուուծ իրեններուն, կը ցնցուի, զզուանքով կը
հեռանայ իր տյնքան շատ սիրածէն:

«Եւ եղաւ օրը, իրիկուն:

* * *

— Ի՞նչ եղաւ այդ երիասասարդը. կ' ըսէ
քիչ վերջ բարձրացնելով դլուխը, ան ի՞նչ
կ' ընէ:

— Կ' առըրի այնպէս, ինչպէս որ պէտք է
սովորիլ:

— Իսկ կինը, ո՞ւր է հիմայ:

— Մեռած է, այս, մեռաւ աղաբերքի
պահուն, և ծիծաղելով, Աստուած զիտէ թէ
սրուն բերքն էր ան:

— Դու ի՞նչ կը մատծես, ի՞նչ կը կարծես:

— Ես ի՞նչ կը մատծեմ, ի՞նչ կը կարծեմ:
Խոկապէս, հարկաւոր է կարծիք ունենալ:

«Իսկ ես, եթէ կուզես իմանալ ձշմարառւ-
թիւնը, կարծիք չունիմ, չեմ մատծեր:

«Կանանց վրայ կարծիք ունենալ չեմ
ուզեր, լաւ է ապրիլ օրը օրին:

«Առ բուրդն ու բամպակը մկրտէ, կուզէ
մնայ, կուզէ երթայ:

ԺԱ.

Կը վերադասնանք:

Մութ զիշեր է:

Տանս մօս, խանութի մը ցուցափեղիին
առաջ կանգնած է Հայկունին: Հետաքրքրական
ոչինչ կար, վերեզակի մը խանութը:

Քովէն կ' անցնինք, կը գարձնէ զլուխը,
կը ցնցուի:

Բարեկեցի, չաեններ, կը դոզդզար: կեցած
ահզը:

Հրած ենք քանի մը քայլ: կը կենամ,
գարձուցի զլուխու ես:

Նէ, կեցած է պլսիկոր, դարձած իմ կողմու:
Տեսաւ նայիլս, անմիջապէս գլուխը
կախեց, արագ արագ կը հեռանայ:

* * *

Կը բաժնուիմ Մարգարիտայէն:
Մարդ չկայ, ի զուր կը փնտոեմ զայն:
Կը դառնամ ետ: Մարգարիտան կը սպասէ
— ինչ ունիս ձիքաիր . . .
— թող զիս, կ'ըսեմ, թող, յևոյ ես
կուզամ քեզ գանել:
«Կը խնդրեմ, մի ցաւիր:
Գլխիկոր կը հեռանայ անձայն:

ԺԲ.

Կէս զիշերը վաղուց է որ չնչեց:
Սենեակին մէջ կը քալիմ ետ ու տուած,
և կը մտածեմ, չեռանար վշտահար դէմքը, կը
կրկնեմ անդադար, «ցաւալի է, ան ցաւաւալի է,
կուլար:

Ամառնային խաղաղ զիշեր, ամէն ինչ

լուռ է ու անշարժ: Իսկ իր սիրաը չչանդարշ
աիր, չլուեր:

Կը քալէ ետ առաջ, բարձրաձայն կը խօսի
ինքնիրենը:

Կը սպոռայ, ոտքը գետնին զարնելով
յաճախ, ոչէ ան չկրնար, ոչ իրը մնալ, և ոչ ալ
ըլլալ իմինու»

Սենեակին դուռը կը զարնեն:

* * *

Կ'երեի քնալից աչերով պառաւ մը, հալու-
մաշ դէմքով, սպիտակահեր, կանդեղ մը բըռ-
նած է:

— Պրն, նկարիչ, կ'ըսէ, այս բոլոր զիշերն
է, դուք կը քալէք ուժով ուժով, կը խօսիք
բարձրաձայն, ուղղակի կը սպառք:

«Զեր ձայնէն կարելի չէ քնանաւ, սոիկա
չափաղանց է, չափաղանց:

«Վարձակալներս եկեր, կը բողոքեն, ան-
ուանելի է:

— Հա, հոս նստէ քիչ մը: Լոէ, ես կը
մտածէի աղջկան մը վրայ . . .

— Դուք կը սպոռայիք և կը զարնէիք
ոտերնիդ գետնին . . .

— Երեակայէ, աղջիկ մը որ կը սիրէ,

այս կը սիրէ իր բոլոր սրառվ, բայց սիրած
աղան զայն չկրնար սիրել, այնպէս, ինչպէս
որ կ'ուզէ նէ:

«Ասիկա ցաւալի է չէ՞:

Գլուխ կընէ պառաւը:

Այս՝ ցաւալի է, բայց ինչ ընէ ան երբ
չկրնար, շատերը, «սիրա չունի», կ'ըսեն անոր
համար, կարելի՞ է, չէ:

— Կարելի է:

— Եւ պահ մը, նէ ակարութիւնը կ'ունենայ յանձնուելու իր սրախն, բայց այդ, ինք
իրեն չներեր:

«Ետ կը քաշուի, հեռու պահել կ'ուզէ
ինքզինքը, ուռշ չէ,» կ'ըսէ, բայց շատ ուշ
է, չկրնար մոռնալ, խաղողութիւն չունի:
Այս, ոչ ուժն ունի նէ հիմայ իրը մնալու, և ոչ
ալ ակարութիւնը, սիրածինը ըլլալու: Բոէ՞,
ցաւալի չէ ասիկա:

Լոռութիւն:

— Դու ի՞նչ կը մտածես:

— Եւ սակայն ներելի չէ ասիկա, կը
կրկնէ պառաւը, այս ժամուն բարձրածայն
խօսիլ, պոռալ, ուժով ուժով կոխել երբ առն
մը մէջ ուրիշները կը քնանան, ներելի չէ
խանգարել ուրիշներուն հանգիստը:

— Իրաւունք ունիք, բայց ներեցէք, առ

վերջինն էր: Ալ պիտի չքալեմ, կը ոլոռկիմ
անձայն:

«Եւ յետոյ, պէտք է մեկնիմ, անկարելի է,
չեմ ուզեր, ոչ, չեմ կարող, կը հասկնա՞ք:

— Կը հասկնամ:

— Ես կը մեկնիմ հոսկէ, ոչ ոքի հանգիստ
ոը կը խանգարեմ . . .

— Գիշեր բարի:

Գոցուող գուռն է որ կը պատախանէ . . .

Եւ պառաւին հեռացող քայլելը կը
կրկնեն, «ներելի չէ, ներելի չէ:»

Q N R P U F T V U V

Ե S E L

Ա.

«Ժիրայրը լաւ տղայ էր», կ'ըսէ տիկին մը
քովէս, «անոր տեղը լեցնող մը գեռ չեղաւ մեր
ընկերութեան մէջ»:

Նստած ենք խմբալին, ծառերուն տակը
Մարմարայի մէկ կղզիին։ Հովը կը սկսայ
անոնց մէջ ու իրեն հետ կը պատցնէ ուստինը
մայրիներուն։

Ուրախ ենք, կ'ուտենք, կը խմենք կտտա-
կելով իրարու հետ։

Կը խօսինք զուարթ, զուարթ, մեր մէջ
երազողներ, երդոզներ ալ կան բարձրածայն,
նաև սիրաբանողներ, բոլորս ալ գու; կ'երեկնք։

Այս, ոչինչ կը տեսնուի պակաս: Ահաւասիկ աիրուն կիներ և երիտասարդ աղամարդիկ նստած իրարու քով, գինի պղպջուն, խորտիկ ներ, հասուն պառզներ՝ արեւուն ատկ, կանաչին վրայ սարքուած խնջոյք մը, և չէ՞ որ քոլորս ալ կը ծիծաղինք:

Չերկարեցի խօսակցութիւնը:

Նէ գործ է ունեցեր անոր չեա, ասիկա պրոշ է, բայց ի՞նչ ասաիձանի է հասեր անոնց յարաբելութիւնը, այդ իրենք գիտեն, սակայն տչա, հետքեր է ձգեր սա ախինով մէջ, որ երիտասարդ է ու վայելչասէր:

Ժիրայրին բերնէն խօսք դուրս չէր գար, և ասիկայ իր տաւելութիւններէն մին է:

Բայց բալոր ճանչցող կիները, առհասարակ նոյն կարծիքն ունին իրեն համար:

Եւ ևս, զիրաւորաւած զգացի ինքզինքն այսօր, թէւ չեմ չարանար:

Բ.

Ժիրայրը չաճելի, աւելին, ան հրապարիչ նրիտասարդ մըն էր:
Շարժումները սւնէին կշռուած ու մշտկ աւած կերպեր:

Բարեկեցիք ընտանիքի զաւակ, մեծցած արահիկներու շրջանակին մէջ, ուր մեր ժողովը ըստային պարզ, անկեղծ ու աղատ շարժուածներուն և հանդիսա նիստ ու կացին տեղը, առերեսս ու կեղծ խօսակցութիւն մը, ընկալեալ, սեղմ, չափչփուած շարժումները կը լիցնեն և միշտ փայփայող է տսիկա, ախորժելի կանաց:

Թէւ Ժիրայրը, շնորհաւի խսնարչութիւնով մը, կէս չեզնական ժպիտ մը զէմքին, որամասութեամբ կը ներկայացնէր, իրենց ծիծաղելի թերութիւնները, ունակութիւնները իրենց:

Անոնք չէին լսեր, չէին կրնար հասկնալ, կը շւնային միայն անոր կնահած շարժուածներէն ու բառերէն:

Ոիր սե պէլառուն աչերուն մէջ, խոռվիջ, տամաւկ, թափանցող ջերմութիւն մը կար, ասինքնող դիմացինը, ակարացնող: Թէւ չքեզ տեսք չունէր, ոչ ալ հումկու մարմին, կըսէր, ուրիշ օր մը, կին մը, որ մեր զիտակից ընտրանիէն կը նկատուի:



Բալոր այս ըսուածները, ճիշդ են: Իսկ առանցմէ զատ, ատրօրի ակ աղամարդ էր,

լեցուն անսովոր կարողութիւններով, և
յանդուզի:

Յետոյ, չէր ակարանար կանանց առաջ,
որքան ալ տարուած ու հարած ըլլար, կը
պահէր հաւասարակշութիւնը՝ թէւ երբեմն
ճիբով: Երբ պէտք տեսնէր, կ'երեւէր նաև
անտարբեր, յաճախ արհամարանքի նմանող
երեսյթով մը:

Հսել սակայն լաւ աղամարդ էր ան, չեմ
կրնար, թէւ կը սիրեմ դինքը:

Իր պակասութիւնները պէտք չէ մոռնալ:
Կային քոպէն եր ուր ան ուղղակի մանուկէ
մը չէր կարելի զանազանել: Կ'ըլլար պարզ
միամիտ, կ'ուրախանար ու կը տիրէր աննշան
բաններով:

Յետոյ, պահէր ալ կային ուր կ'ըլլար շատ
անկերծ՝ կը գոենկանար: Կը մոռնար պատշաճն
ու անպատշաճը ըրածին: Կը խօսէր հասարակ,
աղջոսա բացատրութիւններով:

Փոխանակ անոր որ անցեր է շատ ժամա-
նակ, դեռ չեն դադրած շրջելէ նաև տարօրինակ
լուրեր իր մահուան պարտգաներուն վրայ:

Հոսուածները շատ անդամ մօտենալով
հանդերձ իրականութեան կ'երթան չափաղան-
ցուած համեմատութիւններու, բարձրացնելով

դայն շատ վեր, կամ իջեցնելով հասարակ,
սովորական աստիճանի մը:

Մակրիմներ եղած ենք վարժարանի առա-
ջին տարին սկսեալ: Եւ իրարսւ հանդէպ ունե-
ցած ենք մասնաւոր տկարսւթիւն մը:

Իրաւ, վշաացայ իրեն, չէր վայլեր ըրածը,
բայց չըսի երբէք, ոչ ալ երես դարձուցի իրմէ,
թէւ ինք դգաց:

Գ.

Կնոջմէն զատուելէն եաք, եկաւ քովա:
Կ'ապրէի այն տաեն պաշտօնով, քաղաքին
արուարձաններէն մէկուն մէջ, հասարակ ու
աչքէ ինկած թաղ մը, գրեթէ ամայի:

Թաղը կը զանուէր քաղքի պարիսպներէն
գուրս ծովեղը, իսկ բնակած առւն քովն էր
պղափկ հասարակաց պարակզի մը, որ կը բարձ-
րանար յարկ, յարկ, ծովեղը զառիվերէն:

Հոն կային աքասիաներ, իսկ ածուները
լիցուն էին գոյնզգոյն ցայգածաղիներով, և
ուրիշ աժանդին ծաղկատունկերով:

Պղտկի բեր մը կար, խամաճիներ խաղը-
նելու համար:

Կուգային նաև ամառները խեղկատակներ

աճպարաբութիւններ ընկել, կարձ ներկայացում-
ներ սարքելու:

Անոնք, կտոր, կտոր, շատ մը գոյնի լաթե-
րով կարուած զզեստներ կը չագնէին, կը ներ-
կին ու կը մրտէին իրենց դէմքը, և բոժո-
ժաւոր երկար զգակներնին շարժելով, հանդի-
սաւոր քրքջացող ժողովրդին, ծածածռելին
աչերնին ու բերաննին, ծիծաղելով կը կոչէին
զպատուական հաստրակութիւն»:

Իսկ բնակարանս անկուտած էր խրառւի-
լակի մը պէս, անդունդի մը եղրը, բարձրը,
որուն առաջ կը փոռւէր ծովը, չէնքին սաքը
թափած էին ապառաժներ՝ բայց ինչ կառրներ
Ասուռած իմ, սուր, սուր, անձոռնի կերպա-
րանքներով, և գազանի մը ժանիքներուն պէս
ցցուած: Երբ կը նայէի պատուհաննէն վար,
խելքս կը գառնար:

* * *

Կը պատմէին թէ կրօնաւոր մը որ հոս-
քաշուած կ'ապրի եղեր ատենօք, զիշեր մը
նետուեր է վար պատուհաննէն: Զկնորսները
զայն գտիր են ջախջախուած զիլսվ, փշուած
անդամներով:

Եւ ամէն պատուհաննէն վար նայելուս, է՛ք
աեսնէի խեղճ կրօնաւորին պատկերը՝ զլուխը
կոտրած, անդամները ջարդուած, և կարծես
աեղի կուտար սաներուս տակ տախակամածը՝
կը գոհավիժէի խոչոր, ու, զոսող և արիւնար-
բու քարերուն վրայ:

Աչասարսուս կը զոցուէին աշերս, կ'ընկ-
ըրկէի, ու նստած տեղս տարակոյսով կը շօշա-
փէի սենեկակիս կարսուիները:

Իմ կամքովս եթէ ըլլար մնալը հստ,
վայրկեան մը չէի կերար:

* * *

Ճէնքին դրան առջեն զառիվարը կ'իջնէր
քսուելով պարիսպին, ծովափի:
Հոն կային քանի մը առւներ խրխլած
ալքատ ձկնորսներու և բանսուորներու:

¶

Բախում մը ունեցեր էր կնոջը հետ:
Տանտիրուհին տհաեր է աղախինը սպա-
սուորին հետ, և ճամբեր երկուքն ալ:
Իսկ ասիկայ պատճառ մը չէ գժառելու և

Բայց վերջին առենները ժիրայրը ուներ
զղագրդուած վիճակ մը:

Ես, նախ կը վերադրէի շատ խմելուն,
տնհանգիստ կեանքին, քիչ մըն ալ խառ-
նուածքին:

Ե.

Իեղձ, բարի կին մըն էր Տիկ. Լուսին:
Հարուստի աղջիկ և փառասէր՝ ուրիշ բացատ-
րութիւն չեմ կրնար առաջ իր ըրած քայլին:

Շլացած համբաւէն, ամուսնացաւ չեաց,
ես այս կ'ըսեմ որովհետեւ ամենուրեք լուրջ
հանդիսաւորութեամբ մը, ինքիղինքը կը ներ-
կայացնէր՝ Տիկին ժիրայր:

Այն ինչ, սրաններու մէջ, բոլոր այն
ուստրոնները որ ծանօթ էին ամուսնոյն, արդա-
հատանքով կը նայէին վրան, իսկ կինները
միշտ նոյնն են, իրմէ շատ աւելի կ'ունենային
թէև ժիրայրը, նորէն կը նախանձէին անոր:

* * *

Առանց սիրոյ ամուսնութիւն մը վերջա-
պէս:

Փողոցը քալած պահուդ գեանէն գտնուած
տրամ մը: Ան, արծաթ մըն է, սսկի մը, գոհար
մը: Դեղեցիկ է, օգտակար, ուրախառիթ,
որուն վրայ մածած չես սակայն, աշխատած
չես, ունենալու համար յսդնած չես: Կը շար-
ժես ձեռներուդ մէջ, և չզիտես թէ ինչի գոր-
ծածես: Կը մոխես աննպատակ առանց հաճոյք
մը զգալու:

Այս, այդ իեղձ կինը կը սիրէր, այդ
յիմարը կը սիրէ:

«Ախ զիս կը սիրէ՞ք կ'ըսէ անսր, ուրախ
եմ, ի հարկ է, ուրախ պէտք է որ ըլլամ»:

Հա՛, հա՛, ծիծագելով, յետոյ, «ըսէ՞ք ինդ-
րեմ, ինչերնի՞դ կը պակսի: Ներեցիք, իրաւ-
գուք հարուստ էք, իսկ ես աղքատ, այդ չէ,
ըսէ՞ք, թևանցուկ որոնց առջեն պէտք է որ
բնենք մենք մեր անցքը»:

Եւ այդ կինը հարուստ է, գեղեցիկ, մատ-
ղաչ՝ միայն քանի երկու տաքելան, նաև ազնիւ-
ու կրթուած, բայց չեմ զիտեր, վայելե՞ց սիրոյ
փայփայանքի մը առթած գոհունակութիւնը,
որուն, շատ մը իր բարեմասնութիւններովը
արժանի էր, և երջանիկ ալ պիտի ըլլար
ուրիշին հետ, թերեւս:

* * *

Ծնողացը կամքին հակառակ ամուսնացաւ:

Իսկ յետոյ, չըրաւ աղեղ ոչ մէկ ինկածութիւն:

Լուս կրեց, եղաւ սիրակաթ մօր մը պէս, գուրզուրաց վրան, և միշտ վեհանձն ու ներող եղաւ:

Կը մերմէ մինչեւ այսօր ներկայացող թեկնածուները, և առաքինի է դեռ: Պէտք է հաւտատալ, ասիկա անխտիր բոլոր կիներուն դաստանն է, անոնք պիտի չուշանային տեսնուած բիծով մը ուեցնել անոր դէմքը, ոչ ատիկա պիտի չխուսափէր անոնց աչքէն:

9.

Արտասահման զանուած տաենը, ձանչցեր է աղջկէ մը, կ'ըսեն, զարգացած ու չնորհալի, որուն հանդէպ շատ խոր զդացումներ ունեցեր է ժիրայրը, բայց աղջիկը երես է դարձուցեր. անկարելի է:

* * *

Ուրիշներն աւ կը պատմեն թէ, լուծնողներու զաւակ է եղած այդ աղջիկը, և ժիրայրը ուղած է ամռանանալ, բայց աղջկան ծնողները չեն հաւտած, վոնսած են: Վերջապէս շատ մը բարեմիաներ ու չարամիաներ բոլոր այն ձեւերով որ բան մը կ'ուզեն ըսելը կը շինեն ու կ'ըսեն: Եւ զարմանալի չէ, իրեն ճշմարտութիւն կ'ուզեն որ հաւտատա, զիտնալով հանդէրձ իրենք, թէ ըսածնին իրականութիւն չէ, և երբ կը տեսնեն աարակսւալով լսելը, ուղղակի կը վշտանան, կը վերագրեն գէպի ան, ունեցած զգացումներուդ:

* * *

Մայիս 17 ն է թ 1920 ի, թղթաբերը
նամակ մը բերաւ:

Ես առի մարդուն ձեռքէն: Օտար պիտու-
թեան մը դրոշմակը կը կրէր, և կնքուած
Աղրիսկանի եղերքի այն քաղաքը ուր նաև
ապրած էր ժիրայր, արտասահման զանուած
տարիներուն:

Ծանօթ էի այդ հեռաւոր քաղաքին մէջ
ապրած արկածալից կետնքին:

Իրեն հոն հանդիպողներէն, լսած նաև

կապեր ունեցած ըլլալը շատ մը կիներու հետ:
Կը խօսէին նոյնապէս հայ աղջկան մը վրայ, որ
ուսուցչունի է եղեր վարժարանի մը մէջ:

Շատ կարելի է, սակայն ինչ աստիճանի
հասած ըլլալը իրենց յարաբերութիւնը, անոնց
մէ ոչ ոք դիմէ:

Է.

Նամակը ստանալէն վերջ, աչքառու բոր-
բոգում մը կրեց իր ջղայնութիւնը, կրնամ
ըսիւ մատագարի նոպաներ ալ կ'ունենար: Իր
շարժումներն ու դէմքին արտայառութիւնը
բնականոն մարդու մը վիճակը չէին
ցուցներ:

Քիչ կը խօսէր, շատ կը խմէր, ուղղակի
կատաղութեամբ և միշտ քանդելու արամադ-
րութիւն ունէր

Շատ անզամ կ'առանձնանար իր սենեակին
մէջ: Ձեռները դրած ստաբատին գրպանները,
կը քալէր անդադար, աչերը ուկեռած, և եղեր
հն գիշերներ ուր անվերջ քալելը լսած եմ:

* * *

Տեսայ զայն նրան օր մը երբ ծովը փո-
թորկած էր:

Զկրցայ նայիլ դէմքին, աչերը գաղանա-
յին հայեացք էին ստացած:

Դէմքը կարմըեր ու կորուսեր էր իր
քաղցրութիւնը, այտերը կծկուեր էին ու-
շրթները պրկուած: Պատուհանին առջև կեցած
կը գիտէր ծովը, Աստուածածիմ, որքան տիսւր
էր ան, անսահման վշտով:

Նախ վախցայ ու մատծեցի օդնութիւն
կանչել: Կը վախնայի իրեն համար, բայց այդ
յիմարութիւնը չըրի: Լուս, աչերս խոնաւ-
հեռացայ մեղմիւ, և դրան առաջ կեցած
հսկեցի իր շարժումները մինչև դուրս ելլելը
սենեակէն, յիսոյ բոլոր գիշերը թափառեցայ
ետեւէն փողոցէ փողոց, առանց երկելու:

Ը.

Վարժարանին նստարանին վրայ բարեկառ-
մացանք իրարսւ:

Առանձին էի մայրաքաղաքին մէջ, եկած
ներքին գաւառական քաղքէ մը, և իմ միակ
ընկերս, մտերիմս Ժիրայրն էր: Մինք իրարու-
հետ էինք թէ խաղի մէջ, և թէ ուսանելու
պահուն, աղաքը մեղ «Արկւարեակները», կը
կանչէին, մեր ատրիքի ատրիքութիւնը երեք
ամիս էր միայն, ես իրմէ մեծ եմ:

իսկ առնի օրերը ես կ'երթայի իրենց
տունը:

Կ'ապրէին քաղքին արուարձաններէն մին,
բարձր, քարաշէն տուն մը:

* * *

Շատ իիստ ու ինքնաշաւան մարդ էր
Հայրը, զայն չէի սիրեր. փոխանակ անոր որ
ոչինչ բած էր ինձ վիրաւորող: Ընդհակառակը,
միշտ, երբ կ'ըլլայի իրենց, կը պահէր ճաշի
և խտիր չէր գներ մեր երկուքին մէջ:

Առաջին անգամ ես անհամակիր աչքով
սկսայ նայիլ, երբ սերտած մէկ պահերնուու
եկաւ կանչեց տղան զրկելու համար գնումի
մը, թէե ինքն ալ կրնար ընել այդ, և իրեւ
սկսոյա մը:

Ժիրայր բարձրացաւ աեղէն կտտարելու
համար հօրը ըստածը, այդ պահուն ան դժգոհ
արայայառնթիւն ունէր, բայց ոչինչ ըստ
հօրը հասցէին:

Չէի ախորժեր նուև անոր խօսելու եղաւ-
նակը շատ կարուկ կը խօսէր:

Իր հրաւերներն անգամ չոր, հրամա-
յուկան շնչու մը ունեին:

Նաև, ինձի ծանօթացած օրը, [«գաւառա-
ցի՞ էք», ըստաւ, և ես իր ձայնին մէջ արհամար-
հական եղանակ մը լսեցի՝ այն ինչ, ինքն ալ
գաւառացիի մը աղան էր:

* * *

Բարի կին մըն էր մայրը, կը գուրգուրար
գուտկին վրայ, ամէն բան էր ան իրմն համար:
Մայր մըն էր ան, մայր մը, կը հասկընք:

— Բայց ի՞նչ բանէ է այս մայրը, կըսէ
արբած մը պատէ պատ զարնուելով:

— Կի՞ն մը:

— Կի՞ն մը ըսիր: Բալէ արագ: Անցնինք
շուտով առջևէն:

— Կամաց: Լեզուկ կարէ թշուտական,
ան քու գիտցած կիներէդ չէ:

«Աս զլուխու ախմարի, իր արիւնովն է
շինուած: Ուզիղ բարձրացող իրանդ չըլլալոց
կը պարտիս իր աղսուոր խնամքին:

«Եւ յետոյ, ոչ մի կին, պիտի կրնայ քեզ
տալ, սէրն այն անուշ որ ըմպեցիր ու ուռնա-
ցար սրամվ:

«Ասէ՛, և այն կինը որ մայր չէ, մոի կամը

մըն է, կերասւած թոյրով, ու բայրով, մակա-
բոյծ մըն է գեղեցիկ, պառնիկ մըն է ժանառ-
ժուտ, կը հասկընա՞ս:

թ.

Ժիրայրը անցաւ գեղարուեստից վարժա-
րանը, ևս հետեւցայ ճարատարարուեստից ուսում-
նարանի ընդացքին:

Եւ յետոյ, երբ գեռ ուսունազ էի, տւար-
աեց գոլրացին չըջանը:

Իր առաջին քայլերէն ունեցաւ յաջողու-
թիւններ, օր մըն ալ մեկնեցաւ արտասահման-
հոն շինեց իր անունը, և ասրիներ եւքը-
վերադարձաւ:

* * *

Մինչև մեկնած վայրկեանը միասին ապ-
րած ենք:

Ծնողքէն զատուած ըրտւ ուսանողու-
թիւնը: Ունեցածնիս կը բաժնէինք իրարու-
մէջ, շատ նեղ օրեր ապրեցանք, բայց լաւ
ընկերներ էինք:

Ուսանողական անդամ միայն ապահովուն, մէկ-
քանի անդամ միայն ապահովուն, մայրը, ան-

տուն չէր երթար: Եւ մէկ հեղ աեսայ որ մօրը
աշերը թաց էին երբ մտաւ աղսւն աեղ, մեր
աղքատ ուսանողի սենսակը, որ կը զանուէր
քաղքին հեռաւոր մէկ անկիւնը, տան մը
վերնայարկը:

Ժ.

Իրենց զրացիին աղջի՛ը, Միրանոյչ
անունավ, միակն էր սր յածախ կուգար:

Զիրար շաս կը սիրէին, կը յիշեմ,
Ժիրայրը երբ ժամադրուած կ'ըլլար անսր, կը
զամաէր մեր զգեստներուն մէջէն աւելի ներկա-
յանալին, և յետոյ, այդ օրերուն մեր աղքատի՛
անահետութեան կարևոր մէկ մտոր կը խաբճէր,
թողնելով անօթի մնալու սպառնալիքը:

Զէի ախորժած, չարութիւն մը կը ակա-
նայի այդ աղջկան խաժ, խաշը աշերուն
մէջ: Նաև ագնասէր էր, միշտ կը խօսէր
զգեստներու վրայ, իր փաղաքշական բառե-
րուն մէջն իսկ, զոգէթ կնոջ մը կեղծիքը
տեսած էի:

Օր մըն ալ անոր հանդիպեցայ ճամբան,
Կ'ընկերանար տարեց մարդ մը՝ կարելի է
հայրը նկամել:

Վրան շոայլ արդուզարդ մը կը կրէր:
«Ամուսինն է, ըսին, շատ հարուստ մարդ
մը, ահա ինչու հետք ամուսնացաւ:»

ԺԱ.

Վշացայ ևս ժիրայրին, սրովհետեւ քովս
ապրած օրերուն, ըրաւ անսլատչած գործ մը:

Զկնորսի մը աղջիկը կար արեալսունձ
գէմքով, գոռող, ուե մազերով, ոչխարի միա-
պալաղ աչերով, վայրի աղջիկ մը:

Նէ վայրի էր. շատ հեղ աեսեր եմ վազոցը
կեցած պառող մը խածնելը: Այդ պահուն
բերանը լրիւ բացուած, աչերը կծկուած, անճոռ-
նի կերպարանք մը ստացած կ'ըլլար և տյդ
տեսարանը կը բաւէ միայն, զինքը չոփելու
համար,

Զէի սիրեր, բայց շրջակայքի ամենագե-
ղեցիկ կինն էր, յետոյ շատ նորատի:

* * *

Յաճախ կուզար քովս, երբ ուզելիք մը
աւնենար, և կամ բան մը խոստացած կ'ըլլայի

քաղքէն բերելու, նաև մէկ երկու փոքր
դրամներու պէտք ունեցած ժամանակը:

Յետոյ կոշտ ու անկիրթ էր, առարկու-
թիւն մը ըրած պահուս, կը ճչար իմ ալ երեսիս
ձեռները դրած կողերուն: Կոպանար ալ, և
վայրի կատուիի մը նման աչերը կը կայձկըլ-
ատյին, ևս զայն Միմի կը կանչէի, աղուսր
Միմի:

Օր մը, հասարաւկաց պարտէզը երբ կը
քալէինք միասին, հանդիպեցանք ժիրայրին, և
անոնք կեցած սկսան սեւսուն նայիլ իրարու:

Նախ չուզեցի տեսնել, բայց իրարմով
տարուեր էին, հարկ եղաւ քաշել Միմիին
թեէն շարունակելու համար մեր պայտար, նաև
չխուսափեցաւ տեսողութենէս, ժիրայրին ժըպ-
տիլն անոր:

ԺԲ.

Ուրիշ օր մը աշխատանքէ վերադարձիս,
տեսայ խօսքի բոնուած ըլլալնին: Անոնք
կեցած էին պարիսպին գով և այնքան տար-
ուած իրարմազ որ չլսեցին քայլերուս ձայնը
մինչեւ բարձրածայն՝ բարեկելս:

Անկէ վերջ կը տեսնէի շատ անգամ, գալը
քովը և միային կը մնային ժամերով:

Զկնորոի մը, անկիրթ ու հասարակ
աղջկան համար, անշուշա եռ պիտի չգտառէի,
իմ այնքան տարուան բարեկամիս: Նա ալ
պարագան չէր չըլլալ անոր հետ: Եւ սակայն
պատշաճ էր չընելը, քանի որ այդ աղջիկը իմ
ծանօթս էր, զիտէր ինձի հետ ըլլալը: Փափկա-
նկատ չեղաւ:

Ոչինչ ըսի իրեն և ոչ ալ ակնարկութիւն
մը ըրի աղջկան: Երկուքն ալ շատ լաւ գիտէին
ծանօթ ըլլալս իրենց յարաբերութեան, մեր
սենեակները կուծ էին իրարու, կը լոէի ճըլու-
լալնին, անոնք ալ քայլերուս ձայնը, հազարտ

* * *

Անգամ մը միայն, երբ սրճարանապետ մը
նկատ ներկայացնել անվճար թողուած հաշիւ-
մը, իրիկունը վերադարձին, անպատշաճ է ըսից
սրճարանին մէջ մսխած գումարիդ համար
հասցէն տալլ ուրիշին, և անախորժ:

Զպատասխանեց, իր տիրալի աչերը դար-
ձուց ինձ, յիասոյ զլիահակ դանդաղ քայլերով
հեռացաւ:

Զզջացի ըստծ ըլլալուս համար, և ցաւե-
ցայ վրան:

Ես այդ սրոշեր էի ըսկել, սրովհետեւ վսահն
էի, թէ անոնք միասին էին եղած հոն, և
միմիայն անոր համար ըսի: Ոչինչ կը պահէի
ունեցածէս, շահածնիս կը բաժնէինք հետը
անժժամա, բան մը չէի խնայեր, և ինք, այդ
գիտէր:

Ժ.Պ.

Յուլիսի մէջ էինք, սկսեր էին ծովը
լոգնալ, ընդհանրապէս լոգցողները ծովեղբի
բնակիչներն էին միայն:

Ժիրայր յաճախ կերթար նստիւ քարի մը
վրայ և դիտել ջուրին մէջի չարաճճի խլէզնե-
րուն խաղերը:

Կը քաշէին անոնք իրարու սաքէ, կը
հրէին մէկղմէկ, ջուրը կը ժայթքեցնէին, կը
սուզուէին, մեռելի պէս պառկած անշարժ կը
մնային ջուրին մակերեսը, յիասոյ կը մրցէին
իրարու հետ:

Ան միշտ կը խառնուէր անսնց վէճերունք
կը քաջալերէր, կը թելալրէր նոր նոր մրցում-
ներ, և կ'ընէր անսնց հետ զռեհիկ խօսքեր:

Իրիկուններն ալ կ'երթար նստիլ ձկնորս-
ներուն քով, քարի մը վրայ, պատմութիւններ
կը պատմէր, վէգ կը խաղար, խօսակցութեան
կը խառնուէր, կանանց հետ կր կատակէր:
Ասոնք, իրաւ իր էութենէն բան մը չէին պակ-
սեցներ, անոնք կը սիրէին զայն, բայց այն
յարգանքով որ կը վերաբերուէին ինձ, չէին
ըլլար իրեն հետ:

Նոյն ձեռվ կը յարաբերուէր նուե երբ
միասին ալ կ'ըլլալինք. ասիկա չէր գար իմ
գործիս՝ մեծ մասամբ վարած գործարանիս
աշխատաւորներն էին: Սկսաւ թէ չէ, լուռ կը
հեռանայի քովէն: Կը նայէր ետեւս, կը հաս-
կընար ըրածս, բայց ակնարկութիւն չէր ըներ
և ոչ ալ կը դադրէր:

* * *

Կային օրեր սակայն, ես կ'ուզէի որ ըլլար
հոն, վարը, զբաղում վէգ խաղալով, կատակ-

ներ ընկլով կանանց հետ, և կամ խօսակցու-
թեան բանուած լոձերուն հետ:

Շատ վշտահար կ'ըլլար, ինկած գերեզմա-
նացին լուսն թեան մը մէջ:

ԺՊ.

Գացեր էինք նստիլ ծովափը, տաք ու-
լլիով յուլիսի օր մը:

Միմին ջուրին մէջն էր, Ժիրայր քարեր
կը նետէր և կ'ընէր կատակի խօսքեր, ուրախ
ուրախ լացագանչութիւններով:

Լոգնալով սկսաւ չեռանալ ափէն Միմին,
բացուիլ ազատ ծովուն վրայ. բաւական հեռա-
ցաւ, ջուրը հանդարս էր և մենք հազիւ կը
աեսայինք իր հերացրիւ զլաւիը:

Ժիրայր միշտ կը պռար, ակնարկութիւն-
ներ կ'ընէր:

Վերաբարձին կէս ճայիտն, ազջկան շաբ-
ժույները սկսան դանդաղիլ թուլնալ, ճիգ
կ'ընէր մօտենալու: Յանկարծ թոյլ անկանոն
շարժումներ սկսաւ ընել, և մէկ մըն ալ ընկզ-
մեցաւ ջուրին տակ, տանց ճիգի:

Խաղ կարծեցի առաջները, բայց իրբ ակսայ
ընկղմիլը, սկսայ օգնութիւն պռաւ:

* * *

Ժիրայրը նետուած էր ջուրը:
Մինչև ընկղմած տեղը հասնիլը, աղջիկը
կոկին բարձրացաւ ջուրին վրայ: Բոնեց
մաղերէն, սկսաւ քաշել դէպի ափ, յետոյ ուժ-
գին շարժաւմով մը, հրեց օզնութեան հասնող
ձկնորսներուն:

Նաւակներուն մէջ բոլորին ուշագրու-
թիւնը կեդրոնացած էր ջուր կըլլած աղջկան
վրայ:

— Բայց Ժիրայրը, կը բացագանչեմ,
Ժիրայրը . . .

— Պրն. Ժիրայրը, հոն աճապարեցէք, կը
պոռայ, նաւավար մը:

— Հո՛ս, ուրիշ մը:

• • • • • • • , • • • • • . . .

ԺԵ.

Ամրան տաք հովը կ'ոստոստէ ծովուն
մակերեսին վրայ, ջուրը կը կաղկանձէ քաղցած
գոյլի նման, իսկ մարդերը ի զուր կը ճշան

նաւակէ նաւակ, կը վազեն ասդին, անդին,
անոր երախէն առնելու համար մարդ մը:

Պաղ քրտինք մը կը թրչէր մարմինս,
աչերս կը մթնեն աակաւ, և ես լուռ, անշարժ
նստած եմ աննիւթական գետնի վրայ:

* * *

Մահը նստեր է ամէնուն վրայ, իր ըստ-
ուերը կը ծփայ ամէն փանի խորքը: Բոլորը,
բոլորին առեր է թևերուն տակ, կը զոռայ:

«Իմաստուն հա, հա, խնդալով վրան, ցնո-
րակոծ մարդ, կ'ըսէ, տիմար, խամածիկներու
նման նախագասութիւններդ, որ գիշերները
լուսցնելով կազմեցիր, կը ցուցադրես հրապա-
րակներուն վրայ, աճպարելով սնամիաները:

«Յիմար, արև չկայ, ոչ ալ լուսին, մին
ձախ աչս է, միւսը տջ: Իսկ աշխարհը բերանս.
գու խեղկատակ նստեր ես երախիս մէջ, քեզ
կ'որոճամ տառմներովս, կլեցի թէ չէ, լմնցաւ
ամէն բան:»

«Ի՞նչ է վնասուածդ յոդնատանջ գիտուն,
լոէ՛, ի՞նչ է ուզածդ:

«Շատ կարճ են մատներդ, կ'ըսէ հասնելու
հնի խորը, հանելու համար գուրս զիս:

«Տես, կտուցս միսրած անոր թոքերուն
մէջ, յուշիկ, յուշիկ կը ծծեմ արիւնը, և դու-
քու բոլոր ճարտարութիւններովդ ու զիտու-
թեամբ անկարող ես կարել կտուցս:

«Ես բազմեր եմ, սա մարդուն ճարպաթաղ
սրակն վրայ, քիչ մը աւելի սեղմեցի թէ չէր,
այսպէս, վերջացաւ ամէն բան իրեն համար:
Մ'սպառեր լսյսն աշերուդ, բարեկամս, մօրօրեր
սնուաի յայսերով միամիաները:

«Բեզ բարեկամս անուանեցի, չմոռնասո:»

* * *

— Ո՞ւր կը վազիս:
— Ինչո՞ւ կը կեցնես զիս: Դէպի յազ-
թանակ:

— Աչա, կ'ըսէ, ահա, ան արձակաւեցաւ
թշնամիին հրացանէն ու կը սուրայ դէպի-
քեզ սուրելով: Զէ՛, չես կարող փախչիւ ան
քուկդ է, քուկդ:

«Ծակեց գանկդ, այդ գանկը ապուշի, որ լե-
ցուն էր համարումէկ ամբարտաւանութիւնով,
և չէր սեղմեր ունեցածին վրայ, իբր
թէ իրեն համար սահմանուած ըլային սմէն բան:

«Տեսար չէ՞ յաղթութիւնը, վազը կեր
պիտի ըլլաս մուկերուն, յաջորդ օրը, ճիճի մը
միայն զոյացած տնոր կղկղանքէն, գոսոզ
մարդ, կը հսակընա՞ս:

* * *

Յաւահար, լուռ, աչերնին յառած վրաս,
կեցեր են ձկնորսները:

— Ի՞նչ կուզէք: Ըսէ՞ք, ինձմէ ի՞նչ կու-
զէք:

«Հսն ծովը, ո՞ւր է ժիրայրը, ժիրա՛յր:

— Տուն տարինք, կ'ըսէ ծերերէն մին ուժ
տալով լեզուին, տունն է:

«Պարս'ն, Ասառած քեզի շատ օրեր տայ:

— Հէ՛ . . .

— Մեզք, որարոն մը, ուրիշն համար,
ան ալ մեզմէ մէկուն, սա չամչցածին ու-
գլուխը ծոելով, Ասառածոյ կամքը . . . :

Բժիշկը, «սրտի կաթուած է ունեցած,
կ'ըսէ, այդ եղած է չտիազանց յուղումէն, ու-
պահառ դարձած խեղդուելուն, ցաւակցու-
թիւններս:»

Այս, սրտի կաթուած է ունեցած, ու-
խեղդուած: յետոյ, ձեր ցաւակցութիւնները

Հնորհակալութիւն պէտք է, որ յայտնեմ ևս ալ,
և զիրքը գոցուեցաւ:

Ժ. 9.

Այս տեղի կ'ունենար 1920ի Յուլիս 25 ին,
պայծառ արեւշատ օր մը, երբ պառաղները կը
հասունային ծառերուն վրայ: Մարդերը
գործեր կը ծրագրէին: Երիտասարդ զայգեր կը
համբուրուէին: աչքէ հեռու անկիւններ, ու
երազներ կը հիւսէին վաղուան չամար:

Կօշկակարը, կօշիկ կը կարէր, դերձակը,
գգեսա: Հացագործը, հաց կը պատրաստէր որ
մարդը ուտէ, իսկ ան մեռաւ:

* * *

Հիմա ի՞նչ պիտի ընեն:
Զկնորսները Ասսուծոյ կամքը նկատեցին:
Բժիշկը, ըստ ընկալեալ սովորութեան,
ցաւակցութիւն յայտնեց ու գնաց:

Ուրիշներ, անոր հետ իրենց յոյսերը պիտի
թաղեն: Անով կերաւած, իրենց փլած երազին
քով նստած պիտի լան, որո՞ւ չամար, իրենց:
Եթէ հարսւատ էր, ժառանգորդները անոր
թողածը տեղաւորել պիտի մտածեն: Ու

չառեր որ երէկ չարախօս էին, անոր գովքը
պիտի հիւսեն:

- Եւ յետոյ, ի՞նչ յետոյ, արդէն մոսցած են
- Ժիրայրը . . .
- Ո՞վ:
- Նկարիչը . . .
- Այո, կը յիշե՞նք . . .
- Կարծեմ խեղդուեցաւ:

Ժ. 12.

Բոլոր իմ քովս ունեցածները յանձնեցի
կնոջը, այս՝, բացի թուղթերէն:

* * *

Անցեր է չորս աարի և այս աարիները
առատ ու ժլատ, ունեցան գարուն ծաղկաբոյր,
ամառ զաղաքեր, աշուն անձրևակաթ, ձմեռ
սառնաշունչ:

Հիմա չկմ ապրիր այդ ոճրագործ ծովափը
Այսօր հեռուն, նստած քրքրեցին հին յիշա-
տակներ, և ես ոչ մէկ անպատշաճութիւն կը
տեսնեմ, ձեր առաջ բարձրածայն քաղուածներ
ընելուս մէջ նաև անոր նամակներէն և
ասիկայ կարևոր է աւելի լուսաբանելու համար,
դեռ մութ մնացած կեսերը:

Այն նամակը որ ստացաւ Մայիսի 17 ին,
չորս տարի առաջ, և որ օտար երկրէ մը
կու գոր:

«Ես ինչո՞վ եմ մեղաւոր ու դատապար-
տուած՝ անոր համար թերեւս որ սիրեցի, շատ
սիրեցի ու կը սիրեմ: Եւ ասիկայ Հայկուհին է
որ կը զրէ քեզ, երբ շատ ուշ է արդէն:

Իսկ դու, Ժիրայր, հասաւատ զիտեմ որ չար
չես, սիրու մը ունիս՝ սովորականէն ալ քնքուշ,
բայց չեմ կրնար հասկնալ, թէ ինչպէս կրցիր
վիրաւորել այսքան խոր, անբուժելիօրէն, նէ,
որ եղնիկս կը կանչէիր, կը յիշե՞ս:

Կորուսի այսօր հպարտութիւնս բոլոր-
վին իսկ դու սաեցիր, «չունեցածս ի՞նչպէս
տամ» ըսելով, վստահ եմ:»

* * *

Կը զրէ.

«Երեք տարին լրացաւ: Երէկ ամրան
առաջին օրն էր:


Դաշտ գացի մանչուկին հետ, մեր մանչու-
կին: Հին դաշտերը, նոյն ձորը, ուր եղեր
էինք վերջընթեր օրը մեկնելուդ:»

«Դիմագծերը սկսան առաջ պատկերը, բոլո-
րովին նման է ան քեզ, յետոյ ժիր է ու անա-
ռաջ, վստահ եմ պիտի սիրէիր զայն դու ալ:

Երբեք մատծած չէի ուրախ պահե-
րուս մէջ, այս աննման անակնկալին վրայ:
Զայն, իմ ուրախ պահերուս ընծան կը նկա-
տեմ, և երջանիկ եմ հիմայ ալ առաջ, ձիրախր
անուանած եմ զայն, ձիրախր:

Ծնորհակալ է Մարգարիտ, Առուծոյ այս
անգին շնորհին համար, կը նկատէ ինքզինքը
աշխարհի ամենահարգաւս կինը: Կ'աշխատիմ
հիմա Ժիրայրիս համար, ինձի համար, և ասի-
կա հպարտութիւնս է:»

«Լուսանկարդ, կտիսած եմ պատէն, յաճախ
կը կենայ ու սեեսուն կը նայի: Առջի օր,
աթուին վրայ կ'ուզէր բարձրանալ, ի՞նչ
կ'ընիս ձիրախր, հարցուցի բռնած ձեռքէն,
«հայի՛կը, հայի՛կը, չափի՛կը, մաց:»



ՀՀ Ազգային գրադարան



NL0337133

25255

ՀՐԱՆՏ ՍՍ.ՄՈՒԽԵԼ ԳՐԱՑԱՆ

Սեփական հրատարակութիւնները

1. Ա. Ահարոնեան, ԽՄ Գիրքը, Բ. հատոր Պատասխանիւրիւն, Պարիզ, 1930, էջ 345
2. Փ. Միւալյէլեան, ԵԽԱ, Արձակաւրդի բացիկներ Փարիզ, 1931, էջ 32
3. Ղեւոնդ Մելոյեան, ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԸ, նոր վեպ, Փարիզ, 1931, էջ 153
4. Մաննիկ Պերպերեան, ԱՐԵՒՈՏ ՃԱՄԲԱՆ, Փարիզ 1931, էջ 95
5. Գ. Գեղարքունիք, ԼՈՒՐԵՐ ՔԱՂՔԻՆ, վեպ, Փարիզ, 1933, էջ 128, 10 Ֆր.
6. Գ. Գեղարքունիք, ԹՕՇՆԵԼԵՆ ՎԵՐՁ, վեպ, Փարիզ 1934, էջ 152, 10 Ֆր.